

Լիբանանիայ մամուլի յիսուն տարին

1921 - 1971 թ. թ.

ԱՐՏԱՇԵՍ ՏԵՐ ԻՎԱՅՐՈՒԹԵԱՆ

Առանձնատիպ «ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ»ի 1971-ի համարէն

ՊԵՐՈՒԹՅ

1971

Լիբանանահայ մամուլի յիսուն տարին^(*)

1921 - 1971 թ. թ.

ԱՐՏԱՇԵՍ ՏԵՐ ԽԱԶԱՏՈՒՐ ԵԱՆ

ԳԱՂՈՒԹԻՒՆ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

Ի. դարու սկիզբը հաղիւ 50 լնտանիքի շուրջ հայեր կային Պէյրութի մէջ, մէծ մասը 1896 թ.ի կոսորտածներէն վախած՝ Լիբանանի ասպնջական երկինքին տակ յարարերաբար ազատ օդ չընչելու համար : 1908 թ.ի Սահմանագրութենէն առաջ երբ Արեւմտահայաստանի հայահած դաւաները մամուլ չունեին, կարելի չէր ակնկալել որ նմանօրինակ փոքրաթիւ դադութ մը ունենար : 1908 թ.ի Սահմանագրութենէն ետք Պէյրութի զոյլ համալսարանները – Ամերիկան և Ֆրանսական – իրենց կը քաշեն բաւական թիւով հայ

*) Այս ուսումնասիրութեան համար հիմնական կորիզը կազմած է մեր հաւաքածոն, որմէ օգտուելով կ'ուզենք տակ լիբանանահայ մամուլի մէկ հպանցիկ ակնարկը :

Այս ակնարկին մէջ շատ յանախ պարտաւորուած պիտի ըլլանք անդրադառնալ մեր ժողովուրդին կեանքին, որովհետեւ մամուլը ինք առանձին երեւոյք չէ, այլ հայելին է, մանաւանդ մեզի պէս ժողովուրդի մը պարագային, իրեն ծնունդ տուող հաւաքականութեան :

Նիոր չստեղծելու համար մատնանշում մը անհրաժեշտ կը նկատենք: Եթք տուեալ քերք մը՝ խմբակցութեան մը կամ հասուածի մը օրկանն է, մեր գնահատանքն ու քննադատութիւնը կատարած ենք քերքին անունով: Իսկ եթէ անհատական նախաձեռնութեամբ լոյս տեսած է, մեր դատումները կատարած ենք յարագրին անունով: (Ա. Տ. Խ.)

ռւսանողները . 1910 թ.-էն հետք անոնց թիւը 85 հոդի է (1) , եւ հակառակ ուսանողական եռուն գործունէութեան (Զաւարեան Ռւսանողական Միութիւնը գոյութիւն ունէր արդէն 1905 թ.-էն սկսեալ)՝ ո՞չ մէկ հետք հայ մամուլի:


1920-ական թուականներու սկզբն է որ մէր մամուլին առաջին հունտերը կը ցանուին : Հայ գաղթականներուն այս ավերուն վրայ հաստատութիւն , մանաւանդ որբանոցներու հիմնումը , պարսրտ հող կը հոյթայթեն մամուլի պահանջին եւ ստեղծման : Կիւլիկոյ պարզումէն (1921 թ.-ի Դեկտ.) հետք է որ հայեր հետզհետէ կու գան Լիբանան եւ 1923 թ.-ին արդէն անոնց թիւը կը արուի շուրջ 20,000 : (2) Հետզհետէ Լիբանան կը փոխադրուին Կիւլիկոյ եւ Արեւմտահայաստանի Մերձաւոր Արեւելքի նպաստամատոյցին հոգաստարութիւնը վայելող որբերը եւ 12,000 որբերուն համար Լիբանանի զանազան շրջաններուն մէջ (Ճիպէյլ , Անթիլիսս , Սայտա , Շմլան , Նահր-Իպրահիմ) կը բացուին տասնվեց որբանոցներ : Կը հաստատէնք այս իրողութիւնը այն նպաստակով , որ այս հաստատութիւններուն մէջ պատսպարուած մէր ծնողազուրկ եւ հայրենազուրկ հայորդիներն էին , որոնք պիտի փորձէին լիբանանահայ մամուլին առաջին սերմերը ցանել : Արդարեւ՝ որբանոցներու , մանաւանդ Ճիպէյլի թուչնոց Բոյնին մէջ է որ աշխարհ կու գայ լիբանանահայ մամուլի երախայրիքը – Հոսանք (1922 թ.) , որուն կը յաջորդէ նոյն հաստատութեան Տունը (խորաստիպ , 1922-1924 թթ.) , Նահր Իպրահիմի մէջ նոր Դարը եւ Ճիւնիի մէջ Այգը (Ճիպէյլ , 1922 թ.) :

Հաստատում մը այս առիթով անհրաժեշտ կը համարենք : Վերոյիշեալ թերթերը , ինչպէս նաև անոնց յաջորդող այլ թերթերու անունները – Հոսանք , Տուն , Նոր Դար , Այգ , Խարոյկ , Փիւնիկ , Նոր Փիւնիկ , Որբաշխարիի Աստղը , Ավասիս – խորհրդանշական իմաստ մը ունին եւ պատահականութեան արդիւնք չեն : Կը յայտնաբերեն ճղակոսոր եղած ժողովուրդի մը ներկայի բնական պահանջները – Տուն , Ավասիս , եւ աղադայի վառ յոյսերը , հայ ժողովուրդի վերապլումը – Այգ , Խարոյկ , Փիւնիկ , Նոր Փիւնիկ :

Լիբանանահայ մամուլի սկզբանաւորութեան անդրադառնալէ հետք , կ'ուղենք հետազայ ընթացքը պարագայական բաժանումնե-

1) Բժ. Եր. Խարանասեան , «Հ. Յ. Դ. Զաւարեան Ռւսանողական Միութիւնը» , Ազգակ Բացախիկ՝ նուիրուած հայ ուսանողութեան , 1957 , էջ 109 :

2) Կարօ Գանքարենան , Համապատկեր Լիբանանի Հայ Գաղութի , Ազգակ 25-մահեակ , 1952 , էջ 63 :



բու ենթարկել, այն է՝ տասնամետակներու։ Տալ իւրաքանչիւր տասնամետակի հիմնական հարցերը, ապա թուել գլխաւոր թերթերը, որոնք լոյս տեսած են նոյն տասնամետակի ընթացքին։

Ա. ՏԱՄԱՍՄԵՐԱԿ (1921-1930 թթ.)

Այս տասնամետակին մամուլին հիմնական նիւթը պիտի կազմէ լիբանահայ զաղութին կազմակերպման հարցը – կրթական, ազգային եւ կուսակցական գետիններու վրայ։ Գաղութին կետնքը զեկավարելու հեռանկարով բուռն պայքար կը մզուի կուսակցութեանց միջեւ – գլխաւորաբար Հ. Յ. Դաշնակցութեան եւ Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան (Ռամկավար եւ Հայ Համայնավար կուսակցութիւնները տակաւին հեռու են նկատառելի ոյժ մը կազմելէ)։ Այդ պայքարին բեմը չի հանդիսանար միայն մամուլը, այլ նաև փողոցը։ Ու կրնանք ըսել որ այդ պայքարին հիմնական հրահքողը ինք՝ մամուլը կ'ըլլայ։ Ազգային Գաւառական ժողովի ընտրութիւնները, ատոնց առիթով տեղի ունեցած կուները, երբեմն նոյնիսկ տեսորի դացող, օրինակ՝ Վ. Վարդապետեանի եւ Սարդիս Տիրունիի սպանութիւնները, այս տասնամետակին հիմնական նիւթը կը կազմեն։

Կուսակցական մամուլը իր առաջին քայլերը կ'առնէ։ Իրարու դէմ պայքարով կուսակցութիւններէն միայն Հ. Յ. Դաշնակցութիւնն է որ ունի իր պաշտօնաթերթը։ Ս. Դ. Հնչակեան Կուսակցութիւնը մինչեւ 1937 թ.-ը, համակերներու կողմէ լոյս ընծայուղ թերթերուն – Լիբանան, ֆողովուրդ – խմբագրութիւններուն մէջ իր համախոհներն ու շարքայինները ունեն։

Հ. Յ. Դաշնակցութիւնը ո'չ միայն կը հիմնէ լիբանանահայ կուսակցական մամուլին երախայրիքը, այլ նաև տպագիր առաջին թերթը՝ 1924 թ.-ի Մարտին։ Թերթին խմբագրութիւնը կը ստանձնէն Արշակ Յավհաննէսեան եւ Խոսրով Թիւթիւննեան, որոնք Փետրուար ամսուան վերջերը Պարսկաստանէն նոր ժամանած էին Փիւնիկ թերթի խմբագրութեան եւ կուսակցական գործիչութեան առաքելութեամբ։ Թերթը ապա կը վերամկրտուի նոր Փիւնիկ (այս վերամկրտման հարցը կը մնայ լուծելի) եւ մինչեւ 1927 Փետր։ կը շարունակէ լոյս տեսնել։ Սկիզբը լոյս տեսած է եռօրեայ (1924-26 թթ.), ապա գարձած՝ երկօրեայ։ Իր ձգած նիւթական բացին պատճառով թերթը կը գաղըի եւ 1927 թ.-ի Մարտի 5-ին՝ Հայկ Պալեան, որպէս կրթական փորձառութիւն ունեցող եւ ձեռներէց ողիի տէր, կը ձեռնարկէ լոյս ընծայել Ազգակ եռօրեան, որ ցարդ կը շարունակէ իր գոյութիւնը, մնալով լիբանանահայ մամուլին ամենէն երկարակեանցը։

Ազգակ՝ 1930 թ.-ին կը դառնայ երկօրեայ, 1932 թ.-ի Մարտի 1-ին՝ օրաթերթ, ցարդ պահելով այդ հանգամանքը: 1970 թ.-ի Դեկտ.-ի 2-ին կ'ունենայ ծաւալի փոփոխութիւն եւ կը սկսի լոյս տեսնել 8 էջով:

Իր 46 տարուան կեսնքի ընթացքին Ազգակ ունեցած է խըմ-բազիրներու փաղանգ մը, որոնցմէ կարելի է յիշել Արամ Սահակ-եանը, Մանուկ Ասլանեանը, Մուչեղ Խշաննը, եւն: Ներկայիս զլիաւոր խմբագիրներն են Տիգրան Ռոկոսի եւ Պողոս Մնապեան:

Ժամանակի ընթացքին Ազգակ լոյս ընծայած է որպէս յաւել-ւածներ կամ առանձին հրատարակութիւններ հինգ թերթեր - Յարդգող (1 թիւ, 1932 թ.), Ազգակ Շաբաթօրեակ (1944-1952 թթ.), Ազգակ Մարգական (1952-1958 թթ.), Ազգակ Շաբաթօր-եակ - Դրօշակ (1969 թ.-ի նոյ.-էն սկսեալ), 2001 (1970-1971 թթ.):

Մինչեւ 1965 թ. Ազգակ սեփականութիւնն էր տէր եւ տնօրէն Հայկ Պալեանին, սակայն ճանչցուած էր որպէս Դաշնակցութեան բանրերը: Այդ թուականին Լիբանանի Դաշնակցութեան Կեդր. Կոմիտէն զնեց թերթը եւ այսօր ան սեփականութիւնն է վերոյիշեալ Կոմիտէութեան:

Լիբանանահայ երկրորդ թերթը եղած է Լիբանան (1924-1935 թթ.), որ լոյս տեսած է Փիւնիկ-ի հրատարակութենէն երկու շարաթ ետք: Հիմնագիրներն են Մանուէլ եւ Ֆողէֆ Աճէմեան եղ-րայրները, որոնք հայ գիրին ոչ-այնքան ծանօթ ըլլալով հանդերձ, նախաձեռնարկ եղած են այս եռօրեային հրատարակութեան: Զա-նազան շրջաններու որպէս խմբագիր՝ թերթը ունեցած է Հետեւ-եալները՝ Արշակ Գագանձեան, Ղազար Չարլզ, Ֆողէֆ Աճէմեան, Երուանդ Քէշիշեան, Տիոնիս Կեսարեան, Միհրան Ս. Նամարեան (խմբագրապետ), Տոքթ. Միսակ Տաքէսեան, Ցովհաննէս Տէր Յովհաննէսեան, Մեթը Ժան Պշարա (հայ կաթողիկէ, հայերէնի տեղեակ անձ մը), Գրիգոր Պատուհասեան, Մանուշեան Վլդ., (հայ կաթողիկէ), Յարութիւն Խուպհօչեան, Փրոֆ. Սամուէլ Թումա-ճանեան, Միհրան Աչքէրեան եւ Միհրան Աղազարեան:

Թէեւ լոյս տեսած է որպէս անկախ հայաթերթ, սակայն ա-նուղղակիօրէն գտնուած է Հնչակեան Կուսակցութեան ազդեցու-թեան տակ: Քանի որ Հնչակեան Կուսակցութիւնը մինչեւ 1937 թ. չէ ունեցած իր օրկանը, Լիբանան թերթը մասամբ գոցած է այդ բացը:

Որպէս անկախ եռօրեայ, եւ այս պարագային իրապէս ան-կախ թերթ, 1925 թ.-ին կը սկսէր հրատարակուիլ Միհրայէլ Շամ-տանճեանի Հայ Կեանիք-ը: Խմբագիրը գերմանական ուսում եւ խըմ-բազական փորձառութիւն ունեցող ծանօթ մտաւորական մըն էր:

Արդարեւ Պոլիս լոյս ընծայած էր Աստան (1911–1912 թթ.) լուրջ սպարերաթերթը, եղեռնէն առաջ (6 թիւ, խմբագրական ընկերակցութեամբ Տիգրան Զէօկիւրեանի) : Ճաշակած էր աքսորի զրկանքները և եղած էր այն սակաւաթիւ բախտաւորներէն, որոնք վերագարձած էին Պոլիս՝ շարունակելու համար իրենց գրչեղբայրներուն կիսատ ձգած մշակութային առաքելութիւնը : Զինագաղաքարէն ևոք սկսած էր վերահրատարակել Աստանը, այս անդամ որպէս ամսաթերթ՝ աւելի համեստ ծաւալով : Հաւանաբար Քեմալական Շարժման յաջողութեան պատճառով կը ստիպուի լքել Պոլիսը : 1925 թ.ին արդէն Պէյրութ է եւ կը ձեռնարկէ Հայ Կեանք-ի հրատարակութեան : Ինչպէս նախապէս յիշատակեցինք՝ կուսակցական բուռն պայքարի շրջանն է : Մ. Շամտանձեան, յոյսը գնելով անկախներու վրայ, հակակուսակցական պայքարի մը կը ձեռնարկէ այն քաղաքական գաւանանքով, որ «կուսակցութիւնները անելիք չունին» : (3) Հակապայքարը, Նոր Փիւնիկի կողմէ տարուած, զինաթափման կառաջնորդէ Շամտանձեանը եւ իր թերթը 7–8 ամսուան հրատարակութենէ ետք կը դադրի : Նիւթական անձուկ կացութեան մասնուած՝ Շամտանձեան կը մեռնի 1926 թ.ի Օգոստ.ի 21–ին Ղաղիրի իր բնակրանին մէջ՝ սրտի կաթուածի հետեւանքով :

Գրականութեան լրջօրէն մօտենալու առաջին փորձերը կ'արձանագրուին Երուանդ Քէշիշեանի կրթասիրաց-ին (1925 թ. Նոյ. – 1927 Հոկտ. թթ.), Միհրան Ս. Նամարեանի Սահակ-Մեսրոպ-ին (1927–1931, 1933–34 թթ.) եւ Վարդան Գէորգիեանի Զահակիր-ին մէջ (Երկշարաթաթերթ, 1929 թ.ի Յունուար–Յուլիսի 15) : Սակայն զաղութը տակաւին պատրաստ չէր մարսելու գրականութիւնը, ո՞չ առ հրատարակիչները նիւթական դօրեզ միջոցներ ունէին տպագրական ծախսերուն տոկալով՝ հետզհետէ գրական ճաշակ ստեղծելու եւ իրենց գրական ամսագիրներուն ամուր կռուան մը առահովելու համար : Այդ ենթահողը պիտի ստեղծուէր տասնամեակ մը ետք, երբ մէջտեղ պիտի զար գրականութեան հուրով տուչուող սերունդ մը, որ գլխաւորաբար մշակութային միութիւններու յինարանը ունենալով՝ պիտի կընար աւելի երկար դոյատեւող գրական թերթեր լոյս ընծայել : Վերոյիշեալ երեք թերթերէն Մ. Նամարեանի Սահակ-Մեսրոպ-ը եթէ յարաբերաբար աւելի երկար դոյատեւած է, ատոր գլխաւոր պատճառը պէտք է վերագրել խմբագրին Հիմնական ասպարէզին՝ գեղագործութեան, այսինքն՝ նիւթական ամուր կռուանի մը գոյութեան :

Ասպարէզով՝ գեղագործ Միհրան Ս. Նամարեան, գիրն ու գրականութիւնը «ի տղայ տիոց» սիրած, լոյս ընծայած է Հալէպի մէջ Ադրիտ թերթը (1913 թ.ին, 9 թիւ)։ Եղած է Լիքանանի խըմ-բագրատեան եւ Ե. Քէշիշեանի կրթասիրացի խմբագիրներէն։ Հանրային վաս հետաքրքրութիւն ունեցող եւ պայքարող հրապարակագիր մը եղած է։ Հակառակ ցաւալի արկածի մը պատճառով աչքերուն լոյսին կորուստին, ցարդ կը պահէ իր հետաքրքրութիւնը հայ կեանքի հանդէպ։ Առաջին տասնամեակի սակաւաթիւ խմբագիրներէն է, որ կընայ որպէս վաւերական աղքիւր ներկայանալ լիրանանահայ մամուլին համար։

Բ. ՏԱՄՆԱՄԵԱԿ (1931-1940)

Ազգային մեքենայի հաստատման, կուսակցութեանց զարգացման եւ գրականութեան փրթումի շրջան։

Կիլիկիոյ կաթողիկոսութեան անհաստատ կայք ունեցող հայրապետը՝ Սահակ Կթղ. Խապայեան ի վերջոյ կը հաստատէ իր Աթոռը Անթիլիասսի մէջ եւ 1932 թ.ին լոյս կ'ընծայէ Հասկ պաշտօնաթերթը։ Կը շինուին վեհարանը, դպրելանքն ու Մայր եկեղեցին, որոնք կաթողիկոսութեան փայլ մը կու տան։

Հայ քաղաքական կուսակցութիւնները կը զօրանան այս շըրշանին եւ զգալով մամուլին զօրութիւնը իրենց զաղափարաբանութեան տարածման եւ շարքերուն ստուարացման համար, կ'ունենան իրենց ուրոյն օրկանները։ Մամկալար Աղատական Կուսակցութիւնը կը սկսի լոյս ընծայել Զաքրօնիք-ը (1937 թ.ի Սեպտ.ի 26), Հընչակեան Կուսակցութիւնը՝ Արարատ-ը (1937 թ.ի Նոյ.ի 7) եւ հայ համայնավարները՝ Ժողովուրդի Զայն-ը (1938 թ.ի Փետր.ի 6)։

Այս տասնամեակին հայ ժողովուրդը որպէս լիբանանեան քաղաքացի կ'արժեւորէ իր քաղաքացիական իրաւունքը եւ լիբանանեան խորհրդարանին կ'ուղարկէ իր երեսփոխանները, 1934 թ.ին՝ Վահրամ Էջյլէկեան, իսկ 1938 թ.ին՝ Խոսրով Թիւթիւնձեան։ Այս ընտրապայքարները առատ նիւթ կը հայթայթեն մամուլին եւ կը ծառայեն կուսակցական կիրքերու հրահրման։

Գալով գրականութեան փթթումին՝ երկու հաստատութիւններ առաջնորդողի դեր կը կատարեն – Կիպրոսի Մելքոնեան հաստատութիւնը եւ Պէյրութի Հայ Ճեմարանը (յետոյ վերամկրտուած Նշան Փալանձեան Ճեմարան)։ Այս զոյլ հաստատութիւնները, հիմնուած 1925 թ.ին եւ 1929 թ.ին, կը հասցնեն շրջանաւարտներ, որոնք գեղեցիկ դպրութեանց հուրը իրենց սրտերուն մէջ՝ կը նուիրութին գրականութեան։ Նախկին տասնամեակը գրականու-

թեան պարաբու հող չէր կընար ըլլալ, որովհետեւ մեր ճղակոտոր եղած ժողովուրդը իր վէրքերը գարմանելու հասելէն էր: Իր օրապահիկը շահելու, հազարաւոր որբերու պատսպարման եւ գործ գտնելու, ու տարբական կրթութիւն մը ջամքելու կը հետամտէր, ուրեմն՝ ո՛չ տրամադրութիւնը եւ ոչ ալ կարելիութիւնը կար գրականութիւն մշակելու: Կը պակսէր նաեւ գրական անցեալ ունեցող առաջնորդ տարբը: Յակոբ Օշական եւ Վահէ Վահեան՝ Մելքոնեանի մէջ, Շանթ ու Աղբալեան՝ Հայ Ճեմարանին մէջ կը փոխանցէին գրականութեան հուրը: Եւ եթէ այսօր լիբանանահայ գրական հրապարակին վրայ համբաւ ունեցող գրողներ ունինք, անոնց մէկ կարեւոր մասը կու գայ այս տասնամեակէն:

Գրականութեան ովասիսի գեր կը կատարէ Տիկին Սեպայի (Սիրան Զարիֆեան) Երիտասարդ Հայուհի ամսաթերթը (1932–34 թթ.), որ լոյս կը տեսնէ որպէս կանանց թերթ, սակայն իր աշխատակիցներուն մէծ մասը այր գրողներ են – Միհրան Տամատեան, Վահէ Վահեան, Ներսէս Քիւփելեան, Եղուարդ Տարօնեան, Վարդան Գէորգեան, եւլն.: Դեռ հեռու ենք լայնաշունչ գրականութենէն. սակայն լոյս ընծայուած գեղադիտական յօդուածները, օտար գրականութենէն կատարուած թարգմանութիւնները, գրախօսականները, քերթուածները, մանաւանդ ամսագրին մաքուր լեզուն եւ էջաղբումը՝ գրական ճաշակի կազմաւորման կը նպաստեն:

1939 թ.ի ամառը՝ երբ աշխարհ համաշխարհային պատերազմի մը նախօրեակին կը գտնուէր, Պէյրութի մէջ կը սկսին լոյս տեսնել գրական երկու թերթեր՝ Հայ Գիր (1939–1944 թթ.) եւ Ծիածան (1939–1949 թթ.): Գրելու մարմաջով մղուած երիտասարդութիւնն է որ հրապարակ կը նետուի եւ իր տագնաալը կ'ուզէ փոխանցել հանրութեան: Հաստատում մը անհրաժեշտ է: Հայ Գիրի եւ Ծիածանի, ինչպէս նաեւ հետակային լոյս ընծայուած գրական հանդէսները նախաձեռնողները սփիւռքի պայմաններուն մէջ հասակ առնողներն են: Երէց սերունդը եթէ յոզնութեան նշաններ ցոյց կու տայ եւ իրեն կը պակսի անհրաժեշտ նախաձեռնութեան ողին, երիտասարդութիւնն է որ կը խլբարի եւ կը ստեղծէ բեմեր, ուր երէց սերունդն ալ հանդէս կու գայ:

Հայ Գիրը լոյս կ'ընծայուէր նախաձեռնութեամբ Վազգէն Այլունիի, իսկ Ծիածանը հրատարակութիւնն էր Հ. Բ. Բ. Միութեան Հ. Ե. Լ.-ի Գրասէր Երիտասարդներու Միութեան, արտօնատիրութեամբ՝ Սիսակ Վարժապետեանի եւ խմբագրապետութեամբ՝ Բիւզանդ Եղիայեանի: Պէտք է ընդունիլ որ մեր գաղութին կարգ մը գրողները, ինչպէս նաեւ հայրենիք ներգաղթած կարգ մը

գլուղներ, իրենց կազմաւորման անհրաժեշտ հողը այս թերթերուն մէջ դառնան: Այդ գլուղներն էին՝ Ստեփան Ալածաճեան, Զարեհ Մելքոնեան, Սահակ Պալըդեան, Սիսակ Վարժապետեան, Գրիգոր Կիւլեան, Գրիգոր Սիսուն, Տոքթ. Տիգրան Վարժապետեան, Գրիգոր Քէշիշեան, Յ. Նորունի, Անդրանիկ Նամարեան, Անդրանիկ Թերզեան, Պետրոս Պարզեւ (Փայտալեան), Յակոբ Պօղոսեան (Բոցար), Նուպար Զարխուտեան, Պարզեւ Շահպազ, Ե. Ներսիս (Երուանդ Պարսումեան), Հայկաչն Ուղունեան, եւլն.:

Վերյիշեալ ամսաթերթերը, ինչպէս նաեւ գալիք տասնամեաներու լոյս ընծայուելիք հանդէսները, կ'ունենան ուրիշ գերմը – տեղական միջոցներ հայքայքել գրականութեան (իր լայն առումով առնուած) մշակման եւ լոյս ընծայման: Եթէ նախապէս գլխաւորաբար Փարիզի Անահիտ-ը, Պոսթընի Հայքենիք Ամաս-գիր-ը եւ Նիւ Եորքի Հայաստանի կոչնակ-ը կը հիւրընկալէին լիբանանահայ գլուղներու գործերը, ներկայիս կը փոխուի այդ կացութիւնը, եւ լիբանանահայ գլուղը հետզհետէ կը նուազեցնէ իր աշխատակցութիւնը արտասահմանեան թերթերուն եւ կը սկսի հիւթ հայթայթել իր տեղական հանդէսներուն: Այս վերջինները ո՛չ միայն բաւարարութիւն կու տան իրենց տեղական պահանջներուն, այլ նաեւ, շրջելով գերերը, իրենց էջերուն մէջ կը հիւրընկալեն Եղիպատոսէն, Ֆրանսայէն, Պելճիքայէն, Պարսկաստանէն եւ զոյլ Ամերիկաներէն հայ կլուղներ:

Տեղական հանդէսներու գոյութիւնը կ'ունենայ այլ նպաստ մը եւս՝ առանձին հատորներու հրատարակումը: Արդարեւ հանդէսները կ'ունենան իրենց մատենաշարները: Թուրքերը իրենց էջերուն մէջ հիւրընկալած լուրջ ուսումնասիրութիւնները, պատմուածք-ները, վէպերը լոյս կ'ընծայեն որպէս առանձին հատոր:

Այս տասնամեակի գլխաւոր միւս հրատարակութիւններն են.

Հասկ – պաշտօնաթերթ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան: Սկըսած է 1932 թ.ի Յունուարին եւ ցարդ կը շարունակուի: Գարեգին Կթղ.ի գահակալութեան շրջանին (1944–1951 թթ.) կը դասնայ իրօնական, բանասիրական եւ պատմական բովանդակալից ամսաթերթ մը: Լոյս ընծայած է Հայագիտական Հասկ-ի Յ. Հարկամականորէն դարձած է Կաթողիկոսական լրատուութեան կամ տեղեկատուութեան թերթ եւ իր բովանդակութիւնը չի գտնուիր բաղձալի բարձրութեան վրայ:

Աւետիք – պաշտօնական ամսաթերթ Հայ Կաթողիկէ Պատրիարքութեան Տանն Կիլիկիոյ: Սկսած է 1932 թ.ի Մարտի 28-ին եւ ցարդ կը շարունակուի: Էասպէս տեղեկատուութեան թերթ Հայ

Կաթողիկէ Պատրիարքութեան, թեմերու և առաքելութիւններու : Այս տեղեկատութեան հիմնական սկզբունքը եղած է կաթողիկութիւնը հայութեան մէջ, Հայութիւնը կաթողիկութեան մէջ :

Զարքօնիք - սկսած է լոյս տեսնել 1937 թ.ի Սեպտ.ի 26-ին : Հրատարակութեան գաղափարը յշացած են Միհրան Տամատեան և Յովհաննէս Սեքսենեան : Առաջին խմբագիրը եղած է Վահան Թէքեան, որ Եղիպատոսէն մասնաւոր հրաւերով կանչուած է թերթը ամուր հիմերու վրայ դնելու համար : Քանի մը ամսուան խմբագրական աշխատանքէ ետք ան կը վերադառնայ Եղիպատոս : Ապա յանորդական խմբագիր եղած են Լեռոն Թիւթիւննեան, Երուանդ Քէշիշեան, Գրիգոր Պեքերեծեան, Համբարձում Գումբուեան, Մագսուտ Մակուտեան, Մարտիրոս Տէր Ստեփանեան, Կարապետ Գաւաքեան, Գրիգոր Կիւլեան, Յակոբ Դաւիթիւն, Միքայէլ Նաթանեան :

Քառորդ գարէ աւելի խմբագրագետութիւնը կը վարէ Գերսամ Ահարոնեան : Ներկայիս անոր կողքին որպէս խմբագիր կը դործէ Նաղարէթ Թոփիալեան :

Իր հրատարակութեան ընթացքին Զարքօնիք ստեղծած է զանազան բաժիններ՝ առանձին պատասխանատուներով - Զարքօնիք Դրական, Զարքօնիք Պարսատիկէն, Զարքօնիք Մարզական, Զարքօնիք Գիտական : Որպէս առանձին հրատարակութիւն լոյս տեսած է Զարքօնիք Սփոր-ը (1955-1957 թթ.) խմբագրութեամբ Վարուժան Գետիկեանի : Լոյս ընծայուած է նաեւ Զարթօնքի արարերէն հրատարակութիւն մը՝ շուրջ մէկ տարի (1957 թ.) :

Արարատ - սկսած է լոյս տեսնել 1937 թ.ի նոյ.ի 7-ին : Օրկան Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան Լիբանանի շրջանի : Սկիզբը երկօրեայ, ապա՝ օրաթերթ : 1941-42 թթ. գաղրած : Արտօնատէր՝ Գրիգոր Հաճնլեան, Պատ. Տնօրէն՝ Օննիկ Ճամպուլեան : Ժամանակի ընթացքին թերթը խմբագրած են Արմենակ Էլոյեան, Արսէն Կիսուր, Միհրան Սէֆէրեան, Արմէն Ղարիպ, Օննիկ Ճամպուլեան, Հրանդ Գանգրունի, Ժիրայր Նայերի, եւլն. :

Ա. թիւին մէջ բանաձեւելով իր գաւանանքը, խմբագրութիւնը կը գրէ .

«Սոցիալական կեանքի մէջ՝ դեմոկրատական խաւի գոռ հնչիւնն է Արարատ-ը : Համաշխարհային ուազմաղաշտին վրայ արիօրէն ինկող հայ աղատագրութեան մարտիկի ձայնն է Արարատ-ը :

«Մեծն Լիբանանի տնտեսական վերելքին իր եղունգներով մասնակցող հայ աշխատաւորի կանչն է նա :

«Իր պարտականութիւնը հանդէպ իր լիբանանեան Հայրենիքին լիովին կատարող հայ ժողովուրդին իրաւունքն է Արարատ-ը :

«Արարատ» է ընտրուած որպէսզինա տւելի մօտիկ ըլլայ Արդարութեան ականջին» :

Արարատ ժամանակի ընթացքին ծնունդ տուած է հետեւեալ հրատարակութիւններուն .— 1) Արարատ Շաբաթօրեակ (1949 թ.ի նոյ.ի 13-1954 թ.ի Սեպտ.ի 5) : Անջատ հրատարակութիւն մը չէ, այլ կիրակի օրուան բացառիկ : Խմբագրած են՝ Օննիկ Ճամպուլ-եան և Յակոբ Պարսումեան : 2) Արարատ Գրական – 1956 թ.ի Յունուար-Մեպտ., 15 թիւ, Երկարաժամկերթ : 1956 թ.ի Նոյ.ին դարձած է ամսագիր (զբքոյիկ ձեւով) եւ լոյս տեսած է մինչեւ 1963 թ. : Խմբագիրներ՝ Յակոբ Նորունի, Հրանդ Գանգրունի, Ժիրայր Նայեան, Երուանդ Պարգիս Խայեան), Երուանդ Գարսածեան : 3) Արարատ Մարգական – շաբաթաթերթ, 1956 թ.ի Դեկտ.ի 17-1958 թ.ի Յուլիսի 1, 69 թիւ : Նախաձեռնութիւն՝ Հ. Մ. Մ. Պէյրութի Շրջանի Տեղական Վարչութեան : Խմբագիր՝ Գէորգ Տարօնի :

Փողովորդի Զայն – Հայ Համայնավարները միշտ ալ զործակցած են Լիբանանի Համայնավար կուսակցութեան հետ եւ իրենց քաղաքական օրաթերթերն ու շաբաթաթերթերն ալ լոյս տեսած են Լիբանանի Համայնավար կուսակցութեան պաշտօնաթերթերն անունները օգտագործելով :

1937 թ.ի Փողովորդի Զայն-ի տպագիր հրատարակութենէն առաջ՝ զլիսաւորութեամբ՝ Յարութիւն Մատէեանի, լոյս տեսած են առանց արտօնագրի՝ խմորատիպ հրատարակութիւններ – Նոր Փարոս (1925 թ. 2 թիւ), Կարմիր Արշալոյս (1931-32 թթ. 4 թիւ), Մարտակոչ (1934 թ. 4 թիւ) :

1937 թ.ին՝ Լիբանանի Համայնավար կուսակցութիւնը Նիքոլա Շառւեի խմբագրութեամբ՝ օրինաւորապէս լոյս կ'ընծայէ Սառուք իւ Շաապ թերթը, որուն կը հետեւի Փողովորդի Զայնը, որպէս յաւելուած : 1938-39 թթ. եղած է շաբաթաթերթ, 1942-48 թթ. օրաթերթ : 1943 թ.ին լոյս տեսած է որպէս ամսաթերթ, 4 թիւ, զլիսաւորաբար գրական բովանդակութեամբ :

Թերթը խմբագրած են Յարութիւն Մատէեան (սկզբնական շրջանին) եւ Յովհաննէս Աղպաշեան : Աղպային կեանքէ աւելի արձագանդած է Համաշխարհային Համայնավարութեան իրագարձութիւններուն եւ ի մասնաւորի Խորհրդային Միութեան Բ. Աշխարհամարտի ընթացքին տարած յաղթանակներուն : Թերթը իր փառքի օրերը կ'ասպի 1945-47 տարիներուն երբ վերջ կը գտնէ պատերազմը եւ կը սկսի Հայրենադարձը : Այդ օրերուն ամենէն տարածուած թերթն է եղած եւ ամենէն գործօն մասնակցութիւնն է բերած ներ-

գաղթի առիթով Սուրբոյ եւ Լիքանանի հայ պաղութին մէջ ստեղծուած պայքարին :

Առաւու (1938 թ.ի Հոկտ.ի 24–1946 թ.) Տնօրէն խմբագիր՝ Հրանդ Տէվէճեան : Շաբաթաթաթերթ, ապա Երկօրեայ, յետոյ օրաթերթ : Սկսած է լոյս տեսնել որպէս գժկոհ դաշնակցականներութերթ : Հ. Տէվէճեանի կողքին խմբագրական աշխատանք կատարած է բանաստեղծ Արոէն Աճէմեան :

Հրանդ Տէվէճեան իր գժկոհութենէն պիտի անցնէր հակառակութիւնը և ներգաղթի օրերուն՝ զործօն գեր պիտի ստանձնէր անոր կազմակերպման կոմիտէութեան մէջ եւ ապա ինք ու պիտի մեկնէր հայրենիք, ուր քիչ ետք պիտի մահանար :

Պատանեկան Արագանգ – սկսած է 1936 թ.ի Դեկտ.ի 1-ին. յարդ կը շարունակուի : Հիմնադիր եւ խմբագիր՝ Մանասէ Յ. Ծնորչօքեան : Այս թերթը կու դայ բաց մը լեցնել : 1925–26 թթ. լոյս տեսած էին Ովասիս-ը եւ 1933–34 թթ. Պատուելի հայկազուն Դադարեանի հայ Պատանին, սակայն ժամանակաւոր կեանք մը ունեցած էին անոնք : Հրապարակի վրայ զոյտութիւն ունեցող մամուլը մեծ ժամանմբ նկատի ունէր երիտասարդ եւ հասուն ընթերցող հասարակութիւնը : Բարձր թողի եղած էին հայ պատանին ու պատանուհին : Մանասէ Ծնորչօքեանի թերթը ահաւասիկ կու դար ընթերցանութեան նիւթ հայթայթել այդ անտեսուած սերունդին, օղակ մը հանդիսանալ աստ ու անդ ցրուած հայ պատանիներուն միջեւ, ու նաեւ փոխանցել տարիքու մարդոց փորձառութիւնը՝ կեանքին նոր բացուող պատանեկութեան :

Մ. Ծնորչօքեան իր այս առաքելութիւնը պատուաւոր կերպով քառորդ դար մը կատարելէ ետք իրեն յաջորդեց Պատուելի Պարզեւ Տարագճեան (1962 թ.ի Յունուարէն սկսեալ), որպէս օդանական խմբագիր ունենալով Տիկ. Ժանէթ Քասունին :

Պատանեկան Արագանգ-ի կողքին որպէս իր յաւելուածը սկսած է լոյս տեսնել Զանասէր-ը (1937 թ.ի աշունէն սկսեալ) : Հրատարակութիւն՝ Սուրբոյ եւ Լիքանանի հայ Աւետարանական Քրիստոնէական Զանից Ընկերակցութեանց : Արձադանդած է Զանից ընկերակցութեանց զանազան մասնաճիւղերու գործունէութեանց եւ կրօնական հարցերու : Հետզհետէ ընդլայնելով իր ծիրք ընդդրկած է նաև գրականութիւն – ինքնուրոյն եւ թարգմանական :

Սկզբնական շրջանին խմբագրական կազմով լոյս տեսած է : 1945 թ.ին Մանասէ Ծնորչօքեան ստանձնած է նաեւ Զանասէր-ի խմբագրութիւնը մինչեւ 1968 թ.ը : 1969 թ.էն սկսեալ դայն կը խմբագրէ Պատ. Պարզեւ Տարագճեան : 1963 թ.ին ինչպէս եւ 1968–

1969թթ. Զանասէրի կրական-գեղարուեստական բաժնի խըմ-բագրութիւնը վարած է Երուանդ Քասունի:

Գ. ՏԱՄՆԱՄՄԵԱԿ (1941-1950)

Համաշխարհային Երկրորդ Պատերազմին, հայ ժողովուրդին անձնուել եւ հերոսական մասնակցուք իւնը այդ պատերազմին. հայ ժողովուրդի յոյսերուն՝ ներգաղքի եւ հայկական հողերու ընդարձակման հարցերը հիմնական նիւթը կը կազմեն այս տասնամեակին:

Բ. Աշխարհամարտի ընթացքին հայութեան զանազան հատւածներուն միջեւ ստեղծուած էր հանդուրժողութեան եւ համերաշխութեան ոգի մը եւ զանազան հատուածներու գրողներ կ'աշխատակցին իրենց հատուածներուն չպատկանող զրական եւ մշակութային հանդէսներու: Օրինակ՝ Հայ Ճեմարանի Շրջանաւարտից Միութեան Ակու-ին աշխատակցած են Զարեհ Մելքոնեան, Անդրանիկ Նամարեան, Մահակ Պալբաճեան, Երուանդ Պարսումեան, Արամ Արման, Մարատ Փանոսեան. իսկ Հ. Ե. Լ. ի Գրասէր Երիտասարդներու Միութեան Ծիածան-ին՝ Մուշեղ Իշխան, Եղարդ Պօյտճեան, Բոցար, եւլի: Ճիշդ է որ այս աշխատակցութիւնը մնայուն հանդամանքի չէ վերոծուած, սակայն եղածն իսկ յուստու Երեւոյթ մըն էր ապազայ ծաւալուն աշխատակցութեան մը եւ հետեւաբար, հատուածներու միջեւ աւելի սերտացման մը: Սակայն հազիւ սկսած էր այդ համերաշխութիւնը իր ծիլերը արձակել՝ փոթորիկ մը կու զար աւելի առէն ինչ: Ներգաղթն էր այդ փոթորիկը:

Հայաստանն ու ներգաղթը այն երկու յուսութիւներն են, որոնք զրականութեան զանազան սեռերու մշակման մղիչ ոյժը կը հանդիսանան: Քերթուածի, պատմուածքի եւ վէպի առատ նիւթ կը հայթայթեն: Այս սրբութիւնները սակայն կ'ունենան նաեւ իրենց մասյլ երեսները. կը բորբոքեն կուսակցական անթեղուած վէճերը եւ լիբանանահայութիւնը կ'առաջնորդեն երկիեղկումի: «Հրաժարական»ի պահանջը կը խրտչեցնէ շատերը եւ կը կարծրացընէ սմանց գիրքերը: Լիբանանահայ քաղաքական կուսակցութեանց միջեւ հակամարտ պայքարը պիտի վերարձարծուի եւ յաջորդ տասնամեակին իր գաղաթնակէտին հասնելով, 1965թ.ին՝ Հայ եղեռնի յիմնամեակին առիթով հետզհետէ տեղատուութեան նշաններ ցոյց պիտի տայ:

Համաշխարհային Բ. Պատերազմին վախճանը եւ ՄԱԿ.ի ստեղծումը առիթ պիտի ընծայեն որպէսզի Հայկական Դատի հե-

տապանդման աշխատանքներ կատարուին։ Մամուլը պիտի զբաղի Հայկական Դատի յանձնախումբերու յուշագիրներով եւ հայկական հողերու պահանջներով, լայն տեղ տալով մեր հողերու պատմութեան եւ աշխարհազրութեան։

Այս տասնամեակի կարեւոր թերթերուն անդրադառնալէ առաջ հաստատում մը անհրաժեշտ կը նկատենք։ Եթէ նախկին տասնամեակը ծնունդ տուած էր հայ քաղաքական կուսակցութեանց քաղաքական օրաթերթերուն, այս տասնամեակը ծնունդ պիտի տայ նոյն քաղաքական կուսակցութեանց ուղղակի կամ անուղղակի հովանաւորութիւնը կրող գրական եւ գեղարուեստական հանդէսներու։ Օրաթերթը յարմար ենթահող չէր կրնար ըլլար գրականութեան եւ գեղարուեստի ուռացման։ Հետեւաբար՝ աւելի ձեռնուու հրատարակութիւններու կարիքը կար։ Եւ հետզհետէ, կարծէք բարի նախանձէ մղուած, կը սկսին զանազան հանդէսներ լոյս ընծայուիլ։ Խամկավար-Բարեգործական հատուածը ունէր Ծիածան-ը, որուն կազացումով, կը սկսի Վահէ Վահեանի Անի-ն (1940 թ.ին)։ Հնչակեան հատուածը լոյս կ'ընծայէ Հ. Մ. Մ.ի Կայծ-ը (1943 թ.ին), դաշնակցական հատուածը Ազդակ Շաբարօրեակ-ը (1944 թ.ին) եւ Հայ Ճեմարանի Ակոս-ը 1944 թ.ին), իսկ հայ համայնավարները՝ ժողովուրդի Զայն ամսաթերթը։

Այս տասնամեակի գլխաւոր նոր թերթերն են։

Ազգարար Շաբարաքերը (1942 թ.ի Հոկտ.ի 24-1953 թ.)։ Խմբագիր՝ Մանուկ Ասլանեան։ Խմբագրական վաստակ ունեցող անձ մըն էր ան։ Արդարեւ Պոլիս խմբագրած էր Ազգարար-ը (1927-1936 թթ.), իսկ Պէյրութի մէջ Ազդակ-ը։ Իր առաջին խմբագրականին մէջ թերթին ուղղութեան մասին ան կը գրէ։ «Կանխիկ ճըշդեհնք թէ այս թերթը ունէ կապ չունի ունէ կուսակցութեան հետ, այլ չէզոք ու անկախ է։ Աւելի ճիշդ՝ կախուած է միայն հայութենքն, անոր շահն ունենալով որպէս զապանակ եւ առաջնորդ»։ Թերթին այս չէզոքութիւնը կը պահուի մինչեւ Մ. Ասլանեանի մահը, սակայն անկէ ետք հետզհետէ կը թերթի դէմպի դաշնակցական ուղղութիւն։ Մ. Ասլանեանի մահէն ետք թերթը կը խմբագրեն Զարեհ Զարգուն, Եղիշէ Մանուկեան եւ Օննիկ Թոփուզեան։ Այս վերջինը նոյնիսկ կը զնէ թերթը եւ իր օրով արդէն հաստատօրէն դաշնակցական ուղղութիւն ունեցող թերթի կը վերածուի։

Թերթը ունեցած է աշխատակիցներու փաղանդ մը՝ Տիկին Սեղա, Մինաս Թէօլէօլեան, Գասպար Իփէկեան, Խորէն Գաբրիկ-եան, Արշամ Խոնդկարեան, Վեր. Եղիա Քասունի, Մ. Իշխան, Հայկ Ժամկոչեան, Նիկոլ Աղբալեան, եւլն.։

Սկզբնական տարիներուն՝ լայն արձագանդ կու տայ գաղութին մշակութային ձեռնարկներուն։ օրինակ՝ հոն են Ն։ Աղասի եանի հայ մատենագրութեան վերաբերող գասախօսութիւնները, Շահան Պէրպէրեանի գեղադիտական գասախօսութիւնները, եւլն.։

Մանուկ Ասլանեանի մասին կարելի է ըսել որ ան խմբագիր ծնած մարզն էր։ Իր խմբաւը ականները կը յայտնաբերեն հայ լեզուի բծախնդրութիւն, ազգային հարցերու քաջատեղեակութիւն, եւ ամենէն կարեւորը՝ կիրքի, հակամարտութիւնն ստեղծելու բացակայութիւն։

Ազգաբար՝ 1953 թ.ի Սեպտ. 1-ին գարձաւ օրաթերթ, Խըմբագրագեատութեամբ Խոսրով Թիւթիւննեանի եւ խմբագրութեամբ Օննիկ Թոփուղեանի։ Այս շրջանին լոյս կը տեսնէր որպէս դաշնակցութիւննէն գժղուհներու թերթ։ Դադրեցաւ 1955 թ.ին։

Ազգակ Շաբաթօրեակ (1944 թ.ի Մարտի 3-1952 թ.) խմբագրական կազմ՝ Ա. Լէյլանի (Մովսէս Տէր Գալուստեան), Մ. Իշխան եւ Կարօ Սասունի։ Վարիչ խմբագիր՝ Կարօ Սասունի։

Հակառակ Բ. Աշխարհամարտի բերած ահ ու գողին, մշակութային հասունացում մը նշմարելի է Սուրբիոյ, Լիբանանի, Պաղեստինի եւ Եգիպտոսի մէջ։ Գրելու չնորհ ունեցող երիտասարդներ կան, իսկ հիները բեմ մը կ'ուղեն։ Ընթերցող հասարակութիւնը լայն հետաքրքրութիւններ ունի, որոնց գոհացումը կը վնասու։ Այս շաբաթաթերթը ահաւասիկ կը նկրտի գոհացում տալ այս պահանջներուն։ Առաջին հերթին անշուշտ հիներն են, որոնք իրենց աշխատակցութիւնը կը բերեն, որոնց մէջ կան Կ. Սասունի, Արշակ Յովհաննէսեան, Նիկոլ Աղասի եան, Գառնիկ Գիւղելեան։ Միջին սերունդէն՝ Մ. Իշխան եւ Եղուարդ Փօյաձեան։ Իսկ նորերէն հոն իրենց նախաքայլերը կ'առնեն Յ. Գեղարդ (Տոքթ. Յարութիւն Գաղանձեան), Գրիգոր Շահինեան, Անդրանիկ Ուրֆալեան, եւլն.։

Սկզբնական տարիներու իր առուցութիւնը կը կորսնցնէ եւ կը դադրի 1952 թ.ին։

Կայծ (1943-47 թթ.) Հ. Մ. Մ. պաշտօնաթերթ։ Խմբագիր՝ Արմէն Ղարիսկ։ Որոշ շրջաններու օժանդակ խմբագիրներ եղած են Յովհէփ Ճիւեան եւ Հրանդ Գանդպունի։ Թիւթին նպատակն է եղած «պատրաստել այնպիսի նոր սերունդ մը, որ կարողանայ հայ ժողովուրդին պատմա-անհատական դոյցութիւնը ստանձնել եւ մահաւանդ արդարացնել»։ Եւ այս նպատակին իրագործման համար ահաւասիկ թերթը կը մշակէ գրականութիւն, ընկերաբանութիւն, մարմնակրթանք, գեղարուեստ, եւլն.։

Անի (1946 թ. Ապրիլ-1955 թ.): Խմբագիր՝ Վահէ Վահեան։ Ամսադիրը կը հետամտի ըլլալ «այն սատանը, ուր, կարօտագին սրտազեղումով մը, իրարու ձեռք պիտի տան մարդկային եղբայրութեան ու հայ հոգիի փառքին աշխատաւորները»։ Անին լայնորէն կ'օգտուի աշխատակիցներու այն խմբակէն, որ բոլորուած էր Ծիածան երկամսեայ հանդէսին շուրջ։

Անին լուրջ թերթ մըն է, որ չունենալով հանդերձ միութեան մը պաշտօնական հովանաւորութիւնն ու օժանդակութիւնը, խմբագրին աշխատասիրութեան եւ տոկունութեան չնորհիւ, զրեթէ տասնեակ մը կը պահէ իր զոյտութիւնը եւ հարուստ բովանդակութիւն կ'ունենայ։ Լոյս կ'ընծայէ լուրջ ուսումնասիրութիւններ հայ ճարտարապետութեան (Ս. Ճէվահիբան) եւ հայ գեղարքուեամի (Շ. Պէրպէրեան) վերաբերեաւ։

Եթէ Ծիածան ամսաթերթին աշխատակիցները մեծ մասմբ տեղական ուժեր էին, Անի-ի կը ժառանգէ այդ «մարդկային դրամագլուխը» եւ իր զիրկը լայն բանալով՝ կ'ապահովէն նաեւ արտասահմանի հայ զրողներու աշխատակիցները։ Սկսնակ զրողներ զրեթէ չունի։ Հանդէսը կը դառնայ արդասարեր հող մը, ուր կ'աճին արդէն զրական անցեալ ունեցող զրողներ։ Հոն են՝ Բ. Թօփալեան, Զ. Որբունի, Մ. Աթմաճեան, Բ. Եղիայեան, Զ. Մելքոն-եան, Գ. Աղբարեան, Ս. Տէրունեան, Բ. Նուրիկեան, Ս. Շահպալ, Ա. Սրապեան, Ա. Անդրէսեան, Ս. Փանոսեան, Ժ. Յակոբեան, Տ. Զիթունի, Ա. Ալոյյաճեան, Ա. Նաճարեան, Օ. Աւետիսեան, Ա. Սարուխան, Ս. Սիմոնեան, Գ. Ահարոնեան, Մ. Տէր Ստեփան-եան, Հ. Զարդարեան, Եղիվարդ, Տ. Վարժապետեան եւ ուրիշներ։

Մասնաւոր էջեր կը յատկացնէ միջազգային գրականութեան, ներկայացուող զրողներուն կեանքին ու արուեստին անդրագառնալէ ետք տալով թարգմանուած կտորներ։

Վ. Վահեան կը հաստատէ Անի ամսագրի մատենաշար մը, առանձին հատորով լոյս ընծայելով իր աշխատակիցներուն սովորաբար զրական գործերը։

Խմբագրին ստորագրած զրախօսականները կը յայտնաբերեն զրական քննադատութեան հասկացողութիւնն եւ օժտուած են զրեթէ անսխալ հայերէնով մը։ Հանդէսը լայն տեղը կու տայ խորհրդահայ զրականութեան՝ արտատպումի ճամբով։

Անի-ի հրատարակումը կարծէք ամլութեան կը դատապարտէ բանաստեղծ Վահէ Վահեանը եւ զարկ կու տայ արձակագիր Վահէ Վահեանին։ Այդ արձակը արտայայտուած իր Յարակզներու հաշուութիւնը հայրենական տպաւորութիւններուն, զրական հարցերու վերլուծման եւ զրախօսականներուն մէջ։

Մասիս (Շաբաթաթերթ), 1947 թ.ի Յունուարի 1-էն սկսվեալ: Ունեցած է եկեղեցական պատասխանատուներ, սակայն թերթին ծնունդէն մինչեւ այսօր Հրազ Քաջարենցն է որ խմբագրական աշխատանք կատարած է: Ինչո՞ւ այս հրատարակութիւնը: Հայ Կաթողիկէ համայնքը ունէր Աւետիք ամսաթերթը, սակայն անոր ծրագիրը, ամսաթերթի հանդամանքը, թոյլատու չէին արագ տեղեկատութեան միջոց մը ըլլալու: Ուստի լոյս կը տեսնէ շաբաթաթերթ Մասիսը, որ «իր տեսութիւններուն, տեղեկութիւններուն, ուսումնասիրութիւններուն մէջ պիտի զնէ դրականին, պատմականին, բանասիրականին, զիտականի կողքին՝ կրօնականն ու բարոյականն ալ, իրաւագիտականի կողքին՝ ընկերաբանականն ալ, օգտակարի կողքին՝ հաճոյականն ալ պիտի չանակեսէ»:

Երիտասարդ Հայուհի (1947 թ.ի Յունիսի 1-1968 թ.ի Դեկտ.) : Սկիզբը երկշաբաթաթերթ, ապա՝ ամսաթերթ: Խմբագրապետ՝ Սիրան Սեզա:

Նախկին տասնամետին լոյս տեսած էր արդէն Երիտ. Հայուհին և 13 տարուան զագարէ մը ետք կը վերահրատարակուի, այս անդամ աւելի երկար գիմանալու համար: Վերհրատարակութեան առթիւ խմբագրապետը կը յայտնէ: «Այս էջերէն հայ կինը պիտի կարենայ վերագանել ողեղէն լինելութեան այն բոլոր տուեալները, որ իրն են եղած անցեալին մէջ: Այս էջերէն հայ կինը նոր արժէքաւորումի եւ հետեւարար նոր զնահատումի պիտի տանի իր գերն ու գերքը հայ պատմութեան, հայ մշակոյթին, հայ կրօնքին ու հայ անունին հետ գէմ առ գէմ»:

Այս Բ. Հրանին աւելի բախտաւոր կ'ըլլայ ապահովելով աշխատակիցներու կողքին աշխատակցուհիներ ալ – Շամունէ Գույումձեան, Եղանակ Աճէմեան, Անահիտ Ն. Դաւիթեան, Բերկրուհի Նամարեան, Նոյեմի Գրիգորեան, Հուրի (Ժանէթ Քասունի), Եւլն.: Այրերէն կ'աշխատակցին Գարեգին Կթղ., Բ. Եղիայեան, Շ. Պէրպէրեան, Տոքթ. Ներսէս Քիւփելեան, Ստեփան Շահպաղ, Նուպար Մագսուտեան, Եւլն.:

Երիտասարդ Հայուհին եղած է կնոջական միակ թերթը ամբողջ լիբանանահայ զագութին մէջ: Պատիւ մըն է խմբագրապետուհին համար, որ առանց մասնաւոր հատուածի մը օժանդակութիւնը վայելելու, իր անձին հմայքին եւ կամքին, ինչպէս նաև իր հանգուցեալ ամուսնոյն՝ Տոքթ. Ներսէս Քիւփելեանի նիւթական եւ բարոյական քաջալերանքին չնորհիւ, շուրջ 22 տարի կրցաւ կանգուն պահել իր թերթը:

Թերթին խմբագրականները կը յայտնաբերեն ոճ եւ տեսակէտ

ունեցող գրագիտուհին, իսկ իր քրոնիկները՝ Հրապարակագրութեան տեղեակ անձը։ Իր թերթին արտասահմանեան եւ տեղական լուրերը միայն պարզ տեղեկատութիւն չեն, այլ՝ մեկնաբանութիւն, համեմուած երբեմն կծու խայթոցներով։

Տիուր է հաստատել որ Երիտասարդ Հայուհի-ի խմբագրուկան աշխատանքը ամլութեան առաջնորդեց պատմուածագիր Սիրան Սեղան, որ իր յայտնութիւնը կատարած էր Հայրենիք Ամսագիր-ի էջերուն մէջ։

Այսօր զաղբած է կնոջական թերթ Երիտասարդ Հայուհի-ն և լոյս կը տեսնէ Երիտասարդ Հայ։ վերտառութեամբ՝ ուրիշ բոցանողակութեամբ եւ առանձին խմբագրական կազմով։

Դ. ՏԱՄՆԱՄՄԵԱԿ (1951-1960)

Կիլիկիոյ Կարողիկոսութեան շուրջ կատարուած պայքարը հիմնական կորիգը կը կազմէ այս տասնամյակին։

Գարեգին Կիլիկիոյ Վարչութեամբ առաջին ազգանշանը կու տայ այդ բորբոքման։ 1956 թ.ին Զարեհ Կիլիկիոյ Վարչութեամբ առ օծումը իր գաղաթնական կը հասցնեն այդ պայքարը։ Նախկին տասնամյակներէն կուտակուած քէնն ու վրէժինդրութիւնը, որոնք նոր գըրգիռ մը ստացած էին կաթողիկոսական ընտրութեամբ, իրենց արիւնայի վախճանը կը գտնէին 1958 թ.ի լիբանանեան քաղաքացիական կոփեներու օրերուն, երբ լիբանահայութիւնն ալ կը մզուէր եղայլասպան կոփեներու։

Այս տասնամյակի նոր հաստարակութիւններն են։

Այգ՝ քաղաքական եւ տնտեսական օրաթերթ։ Սկսած է լոյս տեսնել 1953 թ.ի Մարտի 7-ին եւ ցարդ կը հաստարակուի։ Տէր եւ Տնօրէն Տիկրան Թոսպաթ, ապա՝ Տիկին Լիւսի Թոսպաթ։ Խմբագիրներ՝ Երուանդ Կոսէլեան, Եղիս Նաճարեան, Մինսս Թէօլէօլեան, Նաղարէթ Թոսփալեան։ Ներկայիս՝ Շահանդուխտ Պերթիզլեան։

Եթէ հայ քաղաքական միւս օրաթերթերը հայ քաղաքական կուսակցութեանց օժանդակութիւնը կը վայելէն, Այգ-ի պարագային զուտ անձնական նախաձեռնութիւն է։ Եւ եթէ կրցած է թերթը նիւթական դժուարութիւններու տոկալ, ատիկա կը պարտի իր Տէր եւ Տնօրէն Տիկրան Թոսպաթի ուրիշ թերթ մը ունենալուն՝ Փրանսատար Le Soir-ը։

Ի՞նչ նպատակով լոյս տեսած է այս օրաթերթը։ Տիկրան Թոսպաթ ունեցած է քանի տարուան լրագրական եւ քաղաքական գործունէութեան փորձառութիւն մը, զոր ուզած է ի սպաս դնել հայ

Համայնքին: Կարելի է լսել որ Տ. Թոսովաթ Միքանանահայ այն սակաւաթիւ գէմքերէն է, որոնք տեղացի տարրին հետ մօտէն կապ հաստատած եւ շաղախուած են, ու միաժամանակ չկորսնցնելով իրենց հայկականութիւնը, իրենց կարողութիւնները ի սպաս դրած են իրենց ժողովուրդին: Թերթը նովատակագրած է «Հայկական կարծիքը առաջնորդել եւ զայն մզել աւելի մօտէն շահագրգուելու՝ Լիբանանի զարգացման համար էական նկատուող հարցերով»:

Կաղմակերպուած կուսակցութեան մը օրկանը չըլլալով՝ Այդ-ի աէրը գիւրտու կրցած է քաղաքական դիրքորոշումներու փոփոխութիւններ արձանագրել:

Թերթը կը տառապի աշխատակիցներու պակասէն:

Նայիրի - սկսած է որպէս պարեւրազիրք 1941 թ.ին Հալէպ: Ապա գարձած է զրական ամսաթերթ եւ լոյս տեսած մինչեւ 1949 թ.: 1951 թ.ին լոյս տեսած է Պէյրութ: 1952 թ.ին գարձած է զրական եւ ազգային շարաթաթերթ: Խմբագիր՝ Անդրանիկ Ծառուկեան:

Ա. Ծառուկեան ունի բառերը չծամծմելու եւ քննադատելու քաջութիւն: Հ. Յ. Կուսակցութեան շարքերէն դուրս կալը աւելի ազատութիւն տուած է իր այդ կարողութիւնները զարգացնելու: Ունի հազորզական ոճ մը եւ անթերի հայերէն մը, որոնցմայ սովորական նիւթերն իսկ շահեկան կը դարձնէ: Իր յաճախակի ճամբորդութիւնները տուած նիւթ կը հայթայիմեն իրեն:

Անցեալին ունէր աշխատակիցներու փաղանդ մը: Շարաթաթերթը թէեւ լոյս տեսած է ազգային եւ զրական ենթախորազրով, սակայն աւելի ազգային նիւթերն են որ տիրապետող եղած են: Վերջին տարիներուն՝ թերթը դարձած է յուշագրական հանդիսարան մը:

Բժիշկ - 1955 թ.ի Յուլիսէն սկսեալ: Խմբագրական մարմին՝ Տոքթորներ Վարուժան Սահակեան, Մելքոն Էպլիզաթեան եւ Յարութիւն Գաղանձեան (զրական անունով Յ. Գեղարդ):

Որպէս բժշկական հրատարակութիւն՝ զաղութիս առաջին եւ միակ ձեռնարկը: Ի պատիւ հրատարակիչներուն՝ պէտք է յայտնել նաև իր ամսաթերթ կոչումը արդարացնող եւ իր ամսական ժամագրութիւնը յարկող սակաւաթիւ հրատարակութիւններէն մէկն է:

Իր բովանդակութեամբ հանրամատչելի հրատարակութիւն մը, որ նպատակ ունի օպտակար հանդիսանալ մէր ժողովուրդին, սատարելով անոր առողջութեան՝ դիսութեան եւ բժշկութեան նորագոյն դիւտերու եւ վերջին փորձարկութիւններու լոյսին տակ:

1964 թ.էն ի վեր սկսած է լոյս տեսնել հովանաւորութեամբ Լիբանանահայ Բժշկական Միութեան:

Սփիւրք - գրական, գեղարուեստական եւ հասարակական շաբաթաթերթ : 1958 թ.ի Ապրիլի 4 - Մայիսի 11 : Ժամանակաւորապէս դադրած՝ լիբանանեան քաղաքացիական կռիւներու ընթացքին եւ վերհրատարակուած 1959 թ.ի Փետր.ի 14-էն սկսեալ :

Արտօնատէր եւ պատասխանատու տնօրէն, ապա դարձած խմբագրապէտ՝ Սիմոն Սիմոնեան : Ա. խմբագրականին մէջ կը յայտնէ . «Սփիւրք չաբաթաթերթը կը հրատարակենք, որովհետեւ տուղին՝ խորապէս կը գտանք, որ ընելիք մը ունինք : Երկրորդ՝ քրմական յափշտակութեամբ կը հաւատանք մեր ընելիքին : Երբորդ՝ մեր խորին հաւատքին համեմատութեամբ լիցուած ենք քաջութեամբ» : Թիրթը ունեցաւ զանազան շրջաններուն տարբեր խմբագիրներ, կամ խմբագրական կազմեր, սակայն Սիմոնեանի ներկայութիւնը միշտ ալ զգալի մնաց : Ունենալով անձնական տպարան եւ որոշ անկախութիւն, Սիմոնեան կրցաւ հայրենի իրականութեան եւ մեր ազգային հարցերուն մօտենալ որոշ ազատութեամբ :

Սփիւրքը ամենէն առաջ ծառայեց իր խմբագրապէտին, երբեմն նոյն թիւին մէջ մէկէ աւելի յօդուածներ հիւրընկալելով անկէ :

Սիմոնեան՝ Զօպանհանական խանդաղատանքով մը մօտեցաւ սկսնակ զրոյներու, երբեմն առատօրէն զովաբանելով զանոնք : Նուիրեց անոնց առանձին թիւեր՝ Սփիւրք-Գարուն վերնազրով եւ անոնցմէ ոմանք բախտը ունեցան առանձին հատորով հրապարակ գալու :

Սիմոնեանի զրութիւնները կը յայտնաբերեն անթերի հայերէն մը եւ մեր մատենագրութեան ու պատմութեան քաջատեղեամբութիւն մը :

Սփիւրքի աշխատակցած են Գէորգ Աճէմեան, Նազարէթ Փաթանեան, Կարօ Արմէնեան, Սերոբ Երէցեան, Երուանդ Քասունի, Լեւոն Վարդան, Տոքթ. Յ. Սաղըրեան, Տոքթ. Գ. Քէշիշեան, Տոքթ. Յ. Կարեւորեան, Գրիգոր Քէօսէեան, Օննիկ Ինձէեան, Պարոյր Մասիկեան, Խորէն Տէտէեան, Նշան Խոչաֆեան, Երուանդ Պարսումեան, Գուտցի Միքայէլեան, Հուրի (Ժանէթ Քասունի), Ստեփան Շահպաղ, Բիւզանդ Եղիայեան, Զարեհ Որբունի, Նշան Պէշիկթաշլեան, Բժ. Ս. Խաչատուրեան, Վեհանոյշ Թէքեան, Եւլն. : Առաջին տարիներուն խմբագրական աշխատանք կատարած են Ն. Փաթանեան, Կ. Արմէնեան, Ս. Երէցեան, Գ. Աճէմեան եւ Երուանդ Քասունի :

Փողովածու Գրականութեան եւ Արուեստի (1950-1954 թթ.) խմբագիր՝ Պետրոս Մինասեան. Մշակոյք (1954-1955 թթ.), Գիրք Գրականութեան եւ Արուեստի (1955-1959 թթ.), խմբագիր՝ Գառ-

նիկ Աղդարեան. Յառաջ, խմբագիր՝ Գեղամ Մեւան. Էջեր Գրականութեան եւ Արուեստի, խմբագիր՝ Գառնիկ Աղդարեան. 1971 թ.ի վերջերը՝ Արմէն Դարեան:

Անուններու այս փոփոխումը ի՞նչ նպաստակով կատարուած է՝ մեզի համար կը մնայ անյայտ: Էականնը՝ հայ համայնավար եւ յառաջդիմական գրողներու հանդիսարան մըն է, ուր արձագանդ կը տրուի Խորհրդահայ, Խորհրդային եւ ընդհանուր առմամք համաշխարհային կոմունիստական գրականութեան եւ շարժման: Պէտք է ընդունիլ նաեւ որ արտք գրականութիւնը, ի մասնաւորի արարական կոմունիստական գրականութիւնը, մեծաւ մասսամբ վերոյիշեալ թերթերուն միջոցով է որ կը հրամցուի մեր հասարակութեան:

Շիրակ – Ամսագիր գրականութեան եւ արուեստի: Սկսած է 1956 թ.ի Ապրիլին: Հրատարակութիւն՝ Թէքիշեան Մշակութային Միութեան: Խմբագիր՝ Զարեհ Մելքոնեան (1956–1964 թթ.), պատասխանատու խմբագիր՝ Օննիկ Սարգսեան (1965–էն սկսեալ): Այս վերջնոյն օրով ունեցած է 7 հոգինոց խմբագրական մարմին մը – Լեւոն Վարդան, Զաւէն Մուրրեան, Գրիգոր Քէուէեան, Տոքթ. Գ. Քէշիշեան, Պ. Մատուռեան, Հ. Նավգաշեան եւ Ա. Սեփեթճեան:

Շիրակին աշխատակցած են՝ Ա. Նաճարեան, Վ. Մավեան, Վ. Պետիկեան, Լեւոն Վարդան, Զ. Որբունի, Բ. Նուրիկեան, Բ. Եղիայեան, Վահէ Հայկ, Ա. Տատրեան, Ա. Սեփեթճեան, Գ. Անձմեան, Հ. Պարիկեան, Ն. Ակիշեան, Տ. Վարժապետ, Երուանդ Քասունի, Մ. Մանուկեան, Գր. Քէուէեան, Մտ. Շահպաղ, Հուրի (Փանէթ Քասունի), Արեգ Տիրապան, Յ. Մաթեան, Պ. Քաջրերունի, Հայկ Նաղդաշեան, եւն..:

Հակառակ խմբագրական կազմի մը գոյութեան, Շիրակ կ'ապրի իր հողելարքը:

Ե. ՏԱՄՆԱՄԵԱԿ (1961–1970)

Այս տասնամեակը կը յատկանշուի մեր հատուածներուն միջեւ բարձրացած պատմէներու քանդումով: Նախկին տասնամեակներու պայքարներուն տուն տուող պատճառները հետզիեսէ գոյութեան իրաւունքէ կը դադրին:

Կարծէք մարդոց ջիղերն ալ յոզնած են եւ հանդիսարի պէտք ունին: Սառցահալ մը կայ, որ ամէն մարզի մէջ կը զգացուի: Այս սառցահալին կը նպաստեն համաշխարհային թատերաբեմի վրայ չեփորուող խաղաղ գոյակցութեան քաղաքականութիւնը, երկու

կաթողիկոսներու ստվիմական ողջագուրումը, եկեղեցական տիեզերական ժողովները, Ապրիլեան եղեռնի յիսնամեակի տօնակատարութիւնը, ու մահաւանդ Հայրենիքին թանձրացեալ ներկայութիւնը մեր կեանքին մէջ՝ իր ուղարկած անսամպլներով, Փութպոլի խումբերով, թատրական խումբով, դրական եւ զիտական պատրիակութիւններով։ Այս բոլորը առաւել կամ նուազ չափով կը կակուցնեն ոիբատերը։ Մամուլը՝ որ մեր կեանքին զարկերակը դարձած է, ամենէն առաջ իր էջերուն մէջ կը ցորացնէ վերոյիշեալ դրդապատճառներով յառաջ եկած Հոգեփոխութիւնը։ Ճիշդ է որ մեր Հատուածները տակաւին կեցած են իրենց զիրքերուն վրայ, ռակայն ազգային Հրատապ Հարցերու համար խորհրդակցութիւններ կամ մտքի փոխանակումներ կը կատարուին։ Նոյն Հատուածներուն չպատկանող զեկավար տարբերու ներկայութիւնը այդ Հատուածներէն մէկուն ձեռնարկին՝ այլեւս անսովոր երեւոյթ չէ։

Այս տասնամեակի գլխաւոր նոր Հրատարակութիւններն են.

Բագին՝ ամսագիր զրականութեան եւ արուեստի։ Սկսած է 1962 թ.-ի Յունուարին։ Ունի եօթը Հոգինոց խմբագրական կազմ մը։ Վարիչ խմբագիր՝ Կ. Սասունի, խմբագիրներ՝ Եղ. Պօյաճեան եւ Պ. Սնապեան։ Խմբագրութեան անդամներ՝ Յ. Գեղարդ, Տ. Առելունի, Բ. Փափագեան եւ Վ. Օշական։ Ինչո՞ւ այս Հրատարակութիւնը։ Խմբագրութիւնը կը Հաստատէ թէ երկու պատերազմներուն միջեւ՝ Հայութեան արեւմտահայ Հատուածը զրական երկու փայլուն շրջան ստեղծեց՝ տալով մնայուն գործեր եւ գրողներու կորովի փաղանդ մը։ Վերջին տարիներուն ստեղծագործական դանդաղութիւն մը ակներեւ է, որ «զրողներու ներքին կրակին պակասով կամ խմացական ծուլութեան հետեւանքով չի բացատրուիր, այլ պատճառ ունի կեդրոնական ու կեդրոնածիր բեմի մը բացակայութիւնը, այսինքն՝ դրողները քով քովի բերելու, աշխատանքի մղելու, աշխատութիւնները արժանաւորապէս ներկայացնելու խանդավառ միջոցը, որ վերջին տարիներուն պակսեցաւ մեզի։ «Բաղին» կոչուած է այդ կեդրոնական ու խանդավառ բեմը ըլլալը։

Թերթը ունեցաւ անյապազ Հրատարակութիւն եւ մաքուր տպագրութիւն։ Ան ամենէն առաջ ծառայեց իր խմբագրական մարմնին, որովհետեւ անոր անդամները արդէն կազմաւորուած զրողներ էին եւ բեմի մը պահանջը ունէին, ուրիէ կարենային իրենց ներաշխարհը արտայայտել։

Թերթը հետզհետէ առիթ տուաւ նորերու, որոնք իրենց կագմաւորման շրջանին մէջ են։

Ահեկան - (1966-1970 թթ.) : Եռամսնեայ : Պատասխանատու խմբագիր՝ Գրիգոր Շահնեան, ընկերակցութեամբ խմբագրական եւ վարչական կազմի մը : Ունեցաւ մաքուր տպագրութիւն եւ սկսնակ գրողներու վաղանդ մը : Եղաւ գրական նորարարութիւններու բեմ մը :

Նիւթական ամուր կոռաւաններ չունենալով իր ետին՝ հինգ տարուան գոյութենէ մը ետք դադրեցաւ :

Երիտասարդ Հայ. - (1969 թ. Դեկտ. 29-էն սկսեալ) : Երկշաբաթաթերթին խմբագրութեան աշխատանքին լծուած են խումբ մը երիտասարդներ, որոնք չունին գրական անցեալ, նաեւ իրագրական փորձառութիւն ունեցող առաջնորդ մը : Թերթին մէջ կը դանէք քիչ մը ամէն բան ե'ւ միջազգային կեանքի, ե'ւ ազգային կեանքի վերաբերեալ : Էջակարումի գրութիւնը որգեզրուած է ամերիկան շաբաթաթերթերու կերպէն :

Միակ թերթն է, ուր հաւասար անկողմնակալութեամբ կը խարանուին մեր ազգային զանազան թերթները : Զայն խմբագրողները ունին յանդգնութիւնը չծամմանելու բառերը : Թերթին ամենէն շահնեկան մասերը այն տեսակցութիւններն են, որոնք տեղի ունեցած են մեր զեկավար տարրին հետ :

Թերթին ստուերոս կողմը իր լեզուն է, ուր անհրաժեշտ բժախնդրութիւնը չի տեսնուիր :

ՀՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐ

1921-1971 թթ. յիսնամեակին Լիբանանի մէջ լոյս տեսած հայ մամուլին մեծ մասը լոյս ընծայուած է Պէյրութի մէջ : Եւ ասիկա կապ ունի Լիբանանի աշխարհազրութեան եւ Պէյրութի գրաւած գիրքին հետ : Լիբանանի միւս քաղաքները վաճառաշահ կեզրոններ ըլլալով՝ հայ գաղթականներուն համար չեն ունեցած քաշողական ոյժ : Եթէ նոյնիսկ գաղթականնական փոքրաթիւ խմբակներ ապաստան գտած են այդ քաղաքներուն մէջ, կարճ ժամանակէն փոխադրուած են Պէյրութ : Մնացողներուն համար մշակութային եռուն դործունէութիւն մը անկարելի ըլլալով, չունենալով մտաւուրական տեղական ոյժ, նաեւ զրկուած ըլլալով հայկական տպարաններէ, մամուլի ո'չ մէկ աչքառու փորձ կատարուած է : Եղածները պատահեկան կամ աշակերտական փորձեր են, որոնք եղած են խմուատիպ, մեքենազիր, իսկ տպագիրները լոյս տեսած են Պէյրութի հայ տպարաններուն մէջ :

Պէյրութէն դուրս թերթեր լոյս տեսած են Ճիպէյէ, Նահրի իպրահիմ, Ճունի, Թրիփոլի եւ Այնձար :

Այս նոյն յիւնամեակին Լիբանանի մէջ լոյս տեսած հայ մամուլին մեծ մասը իրեն կոռւան ունեցած է հաւաքականութեան մը օժանդակութիւնը, ըլլայ ատիկա կուսակցութիւն, բարեսիրական կամ մշակութային ընկերակցութիւն, կրօնական համայնք, եւլն։։ Հաւաքականութիւններու նիւթական եւ բարոյական աջակցութիւնը անհրաժեշտ պատուանդանն է եղած, որուն վրայ բարձրացած է լիբանանահայ մամուլը։ Նոյնիսկ անհատական նախաձեռնութեամբ լոյս ընծայուած եւ ընծայուղ թերթերը, ուղղակի կամ անուղղակի քաջալերանք գտած են հիմնառիւններուն կամ մշակութային կազմակերպութիւններուն կողմէ։ Այսօր լոյս տեսնող լիբանանահայ մամուլին միայն երեքը անհատական նախաձեռնութեան կը պատկանին – Անդրանիկ Ծառուկեանի Նայիրին (այս թերթին սկզբնական յաջողութեան մէջ մեծ բաժին ունեցած է խմբագրին պատկանած կուսակցութիւնը), Տիգրան Թոոպաթի Այգը եւ Սիմոն Սիմոնեանի Սփիւռքը։

Ուրախալի երեւոյթ է որ մեր օրաթերթերը, տարիներով այս ու այն տպարաններուն գոները ափ տոնելէ ետք, այսօր մեզի կը ներկայանան իրենց սեփական տպարաններով, օժտուած տողաշարով եւ տպագրական մամուլով։

Նոյն ուրախութիւնը կարելի չէ արձանագրել անոնց տպաքանակին համար։ Մեր չորս օրաթերթերուն համագումար տպաքանակը 15,000-ը չ'անցնիր (նոյնիսկ եթէ շատ տոտածածեռնութեամբ մօտենանք այս հարցին)։

ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅԱՅ ՄԱՄՈՒԼԻՒՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆԵՐԸ

1) Եղեռնէն ճողովրած սերունդին համար, որուն զլացւաւ տարրական կրթութեան մը բարեքը, մամուլը եղաւ գոլոց մը, որ առօրեայ ընթերցանութեան նիւթ հայթայթեց եւ իր բազմազան ու գիւրամատչելի նիւթերով, սատարեց ընդհանուր զարդացում մը տպահովելու։

2) Հայ մամուլը՝ հայ եկեղեցւոյ եւ հայ դպրոցին կողքին զլացաւոր ազգակներէն մէկն է, որ ազգապահպանման մեծ գեր կը կատարէ։ Եթէ մեր անցեալի եւ ներկայի ծանօթութիւններու ստացումն է, այսինքն՝ հաղորդ ըլլալը անոնց, որ կը զօրացնէ հաւաքական ողին, այս պարագային՝ մամուլը, մանաւանդ օրաթերթն է որ իր ամէնօրեայ լրատուութեամբ մեզ հաղորդակից կը պահէ ե՛ւ մեր տեղական, ե՛ւ հայրենական, ե՛ւ այլ դպրութներու հայ-կական անցուղաքարձերուն։

3) Լիբանանահայ մամուլը եղած է լիբանանահայ գրականութեան քաւարանը։ Հո՛ն է որ սկսնակ գրողները իրենց անհրաժեշտ մաքրարանը դատած են՝ սկսնակի իրենց խարիսավումներէն ետք հետզհետէ կազմաւորուելու, եւ եթէ ասաւուածառուր քանքարի բաժինը բաւական դօրաւոր է եղած, դառնալու վաւերական գրապէտներ։

4) Լիբանանահայ զաղութիւ պատմութեան հանքն է լիբանանահայ մամուլը։ Մեր մամուլը արձագանգած է մեր ազգային կեանքին եւ մշակութային իրագործումներուն։ Մեր գաղութին զանազան երեսներով զբաղելու պարտականութիւն վերցնող ներկայ եւ ապագայ ուսումնասիրողները անհրաժեշտորէն ստիպուած պիտի ըլլան պեղել այդ հանքը, իմա՞ հաւաքածոները, դոնելու համար իրենց անհրաժեշտ տեղեկութիւնները։

ԹԵՐԻՆԵՐ

1) ԶԱՓԻ ՊԱԿԱՍ

Առօրեայ մամուլին մէջ լոյս տեսնող թղթակցութեանց եւ յայտարարութեանց մէջ չափի պակաս մը զգալի է։ Աննախընթաց, անզուզական, միջազգային եւ այլ ածականներ ձրի կը բաշխուին որեւէ ձեռնարկի եւ անձի։ Մամուլը պէտք չէ շփոթել շուկայի հետ, ուր փողահարուած ապրանքներուն տէրերը կրնան պատասխանատուութեան զգացում չունենալ։ Բառերը, մանաւանդ ածականները, պէտք չէ պարզել իրենց իմաստներէն։ Թերթի մը խըմբազրութիւնը պէտք է զիտակցի զիրին սրբութեան եւ մնայունութեան։ Մինչ բեմերէ արձակուած խօսքերը փոքր հաւաքականութեան մը սեփականութիւնը կը դառնան եւ տարտամ հետաք մը կը ձգեն մարդոց յիշողութեան մէջ, զիրը՝ իր աւելի լայն ընթերցանութեան եւ անջնջելիութեան շնորհիւ, մշտակայ օգտագործման եւ ուսումնասիրութեան աղքիւր է, ո՛չ միայն ներկայ, այլեւ ապագայ սերունդներուն համար։ Ուրեմն՝ խուսափիլ ապագայ ուսումնասիրողին յանձնելէ՝ մեր իրականութեան կամ մարդոց արժէքներուն եւ արժանիքներուն մէկ ձեւափոխուած կամ խեղաթիւրած պատկերը։

2) ԱՆՏԵՍՈՒԽՄ ԻՐԱՐՈՒԻ ՀԱԿԱԴԻՐ ՃԱԿԱԾՆԵՐՈՒԻ ԱՐԺԱՆԻՔՆԵՐՈՒԻՆ ԵՒ ԱՐԺԵՔՆԵՐՈՒԻՆ

Իւրաքանչիւր ճակատ, քաշուած իր պատեանին մէջ, ինքնապովութեան տենդէ մը մղուած կը փառաբանէ իր արժեմն ու

չարժեմը, սակայն լուռ կ'անցնի միւս ճակատներուն կամ հատւածներուն իրադորժումներուն, մարզական յաղթանակներուն, դրական ստեղծագործութիւններուն վրայէն, կամ ա՛ռ առաւել՝ կը գոհանայ քանի մը տողի հաղորդումով, շատ յաճախ իրաւունիքաւ քննադատական տողերով միախառնուած։ Մինչ տարբեր պէտք է ըլլար մեղի պէս ճակատոր եղած ազգի մը պարագային, որուն անհրաժեշտ պահանջը, հացին ու ջուրին չափ, միասնականութիւնն է ու վորխագարձ յարգանքը։ Մամուլը մեծ դեր կրնայ և պէտք է կատարէ այս ուղղութեամբ։ Եւ ուրախալի երեւոյթ է որ ապրիլեան եղեանի յիսնամեակի տօնակատարութենէն ետք այս ողին սկսած է իր գոյութիւնը զգալի դարձնել մեր մամուլին մէջ և բեմերուն վրայ։

3) ԵՐԳԻԾԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՊԱԿԱՍ

Երգիծաթերթերու պակասը զգալի է լիբանանահայ կեանքին մէջ։ Անցեալին՝ փորձեր եղած են, ինչպէս Մկրտիչ Կապրաչի Հոս-հոսը, Բարգէն Գէորգեանի Փարոսը, Իշամեղուն, Երգիծագիրքը։ սակայն երեմն մէկ թիւէ ետք չիշած են, կամ առաւելագոյնը մէկ տարուան կեանք ունեցած են։ Երգիծաթերթ չունենալէ զատ, չնոք ունեցած նաեւ երգիծագիր։ Արգէն երկուքին ալ գոյութեամբ փոխագարձաբար պայմանաւորուած է իրարմով։ Երգիծաթերթն է որ պիտի ստեղծէ երգիծագիրը, նաեւ երգիծագիրն է որ պիտի ստեղծէ երգիծաթերթը։ Թուրիկն է (Միհրան Թուրիկեան) որ յարատեւօրէն երգիծաթանութեան ճաշակը հրամցուցած է Ազգակի լնթերցողներուն։ Միհրան Տէր Ստեփանեանն ալ երգիծագակի փորձեր կատարած է Զաքքօնէի էջերուն մէջ՝ Պարսատիկէն կան փորձեր կատարած է Զաքքօնէի տակ։ Վերջերս Յովհաննէս Աղպաշեան երշնդհանուուր խորագրի տակ։ Վերջերս Յովհաննէս Աղպաշեան երշնդհանքի փորձ մը կատարեց իր Մեր Խմբագիրները գործով։ Երդիծանքի պարագայական ակնարկներ կամ նշմարներ այս կամ այն թերթին մէջ անբաւարար են այդ պակասը լրացնելու համար։

Երգիծական պրականութեան ենթահողի կամ նախանիւթի պակաս չունի Լիբանանը։ Պէյրութը իր այսօրուան խառնիճաղանձով, ցուցամոլութեամբ, բարքերու աղճատումով եւ բազմազան տեղարներով ահաղին նիւթ կրնայ հայթայթել վաւերական երգիծարանին։

Եթէ չունինք երգիծաթերթ եւ տապարէզով երգիծաթաններ, ուրախալի է որ ունինք երգիծանկարիչներ – Տիրան Աճէմեան եւ Մասիս Արարատեան։ Տիրան Աճէմեան գրեթէ կէս դարու վաստակով մը կը ներկայանայ մեղի։ Ո՛չ միայն լիբանանահայ Ազգակ եւ

Այս, այլ նաեւ տեղական մամուլին բերած է իր աշխատակցութիւնը։ Տիսուր է հաստատել որ վերջին տասնամեակին՝ շատ քիչ անդամ կ'երեւի հայ մամուլին մէջ։

Մասիս Արարատեան, նախկին հալէպահայ, սակայն երկար տարիներէ ի վեր հաստատուած է Պէյրութ։ Իր նախավորձերը նայիրի շարաթաթերթին մէջ կատարելէ ետք, վերջին տարին Ազգակ օրաթերթի մնայուն աշխատակիցն է, ու ամէն օր իր սրամիտ երգիծանկարով ժպիտ կը բաշխէ թերթին ընթերցողներուն։

Երգիծանկարչութեան ոչմնայուն սպասարկու մըն է Գրիգոր Քէոսէեան, որ կ'աշխատակցի Շիրակ ամսաթերթին եւ Զարքօնիքին։

4) ԼԵԶՈՒԱԿԱՆ ԲԾԱԽՆԴՐՈՒԹԵԱՆ ՊԱԿԱՍ

Մամուլը՝ դպրոցին, տարանին եւ կրթական մշակին կողքին՝ կը ներկայանայ որպէս լեզուական բժանդրութեան պահակ։ Սակայն, ցաւ ի սիրտ կը յայտնինք, որ ան, մանաւանդ առօրեայ մամուլը, կը թերանայ իր այդ պարտականութեան մէջ։ Զենք մասնաւորեր մեր դիտողութիւնը, որովհետեւ բոլորն ալ, առաւել կամ նուազ չափով, նոյն մեղքէն կը տառապին։ Թերթեր՝ լեզուական թերիներու մասին յօդուածներ լոյս կ'ընծայեն, սակայն տարօրինակ երեւոյթ, կարծէք ատոնք յատկացուած ըլլան ընթերցող հասարակութեան եւ կամ այլ թերթերու, ու խմբագիրները իրենք չեն օգտուիր այդ թերիներուն մատնանշումէն։ Խօսքը կ'ուղղենք խմբագիրներուն, որովհետեւ թերթի մը մէջ լոյս տեսած յօդուածի մը լեզուական թերիներուն համար զանոնք պատասխանատու կը նկատենք։

5) ՏԱՐԵԿԱՆ ԱԿՆԱՐԿԻ ՊԱԿԱՍ

Մեր մամուլը կը թերանայ տարեկան տեսութեամբ չափելու մեր ժողովուրդին՝ զանազան մարդերու մէջ կատարած իրագործումները։ Համապարփակ ակնարկներու մէջ պէտք է հասկաքաղը կատարել լիբանանահայ ազգային, գրական, պատմաբանասիրական, թատերական, երաժշտական, նկարչական, եւլու մարդերուն։ Այս պարտականութիւնը ամենէն աւելի կը ծանրանայ ամսաթերթերուն վրայ։ Պարագայական փորձեր կատարուած են, սակայն դրութիւնը հաստատուն աւանդութեան չէ վերածուած։

Կայ այլ անտեսում մը – անցնող տարուան ընթացքին լոյս տեսած հրատարակութեանց մատենագիտութիւնը։ Մեր փնտուածը

լոյս տեսած գիրքերուն մէկ պարզ ցուցակն է, այբուբենական դրութեամբ, առանց մեկնաբանութեան: Մեկնաբանութիւն սպասելը անհնարինը ակնկալել է՝ մեր պայմաններուն բերումով: Այս պարտականութիւնը կ'իյնայ հայակիտական հաստատութիւններուն ուսերում:

Մեր ամսօրեայ մամուլին կ'ակնկալենք նաեւ այլ պարտականութիւն մը – իրենց էջերուն մէջ հաստատել բաժին մը, ուր նշուին առօրեայ եւ ամսական մամուլին մէջ լոյս տեսած կարեւոր յօդուածները, անոնց բովանդակութեան մասին հակիրճ ակնարկով մը: Այս գրութիւնը ի պատուի էր Պոլսոյ մամուլին մէջ եւ շատ օգտակար դեր կրնայ կատարել: Որովհետեւ ամէն լիբանանահայութ նիւթական հասողութեան սահմանին մէջ չէ մեր կարեւոր թերթերուն բաժանորդագրուիլ եւ հետեւարար տեղեակ ըլլալ անոնց մէջ լոյս տեսած կարեւոր յօդուածներուն:

6) ՏԱՐԵԳԻՐՔԻ ՊԱԿԱՍ

1929 թ. էն սկսեալ տարեգիրքի հրատարակութեան փորձելը եղած են, սակայն կարծէք այդ փորձը արմատ չէ կրցած արձակել: Ամենէն բախտաւորները քանի մը տարրուան գոյատեւումէ ետք դադրած են: Միակը որ կրցած է երկարատեւ գոյութիւն մը ապահովիլ կարծ Գիորգեանի Ամենուն Տարեգիրք-ն է (1954-1968 թթ.), որոն ամենէն հետաքրքրական մասը հայկական զալութներու պատմութեան յառկացուած բաժինն էր: Ներկայիս գագրած է անոր հրատարակութիւնը՝ խմբագրին տարիքին եւ անհանգստութեան պատճառով:

Ներկայիս տարեգիրքեր լոյս կ'ընծայուին, սակայն անոնց մեծ մասը դպրոցական ձեռնարկներ են:

Որպէս լուրջ տարեգիրք ներկայիս լոյս կը տեսնեն Թրագարկ-ն ու Հայկագեան Հայագիտական Հանդես-ը, որոնք իրենց բովանդակութեամբ վեր են առօրեայ ընթերցողին հասողութենէն:

ՎԵՐՋԱԲԱՆ

Այս ուսումնասիրութիւնը, նկատի ունենալով իր ծաւալը, չէր կրնար անդրադառնալ լիբանանահայ մամուլի բոլոր ներկայացուցիչներուն: 175-ի շուրջ հայ թերթեր լոյս տեսած են Լիբանանի մէջ: Իւրաքանչիւրին առանձինն անդրադառնալու եւ դատումներ կատարելու համար, առանձին հատոր մը անհրաժեշտ էր լոյս ընծայել:

Մեր՝ առանձինն անդրադարձած մամուլին մասին տրուած տեղեկութիւններն ալ տակաւին ամբողջական չեն։ Յիշատակած էնք գլխաւոր խմբագիրները, առանց տալու անոնց խմբագրութեան տարիները։ Զենք տուած աշխատակիցներու ամբողջական ցանկ մը, այլ զոհացած էնք կարեւոր գրողներու անուններու յիշատակութեամբ, զաղափար մը տուած ըլլալու համար թերթին որակին եւ կատարած դերին մասին։

Կ'ընդունինք որ անթերի զործ մը չէ մերը։ Առաջին փորձն միքանանահայ մամուլի յիսուն տարուան շրջանը ուսումնասիւթեան մը ենթարկելու։ Եւ առաջին փորձները միշտ ալ ունեցած են իրենց անխուսափելի թերինները։

ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ՄԱՄՈՒԼԸ

(1921 - 1971 թթ.)

ԱԶԴԱԿ (օրաքերք, 1927 Մարտ 5-ին սկսեալ) :

ԱԶԴԱԿ ՇԱԲԱԹՕՐԵԱԿ (1944 Մարտ 3 - 1952 Փետրուար) :

ԱԶԴԱԿ ՇԱԲԱԹՕՐԵԱԿ (1969 Նոյեմբեր 23-ին սկսեալ) :

ԱԶԴԱԿ ՄԱՐԶԱԿԱՆ (1952 Սեպտեմբեր 23 - 1958) :

ԱԶԴԱՐԱՐ (շաբաթարքեր, 1942 Հոկտեմբեր 24 - 1952) :

ԱԶԴԱՐԱՐ (օրաքերք, 1953 Սեպտեմբեր 1 - 1955) :

ԱԿՕՍ (1944 Ապրիլ - 1960 Դեկտեմբեր) :

ԱՀԵԿԱՆ (1966-ին սկսեալ) :

ԱՅԳ (ձեռագիր, ձունի, 1922-1923) :

ԱՅԳ (խմորատիպ, 1933) :

ԱՅԳ (օրաքերք, 1953 Մարտ 2-ին սկսեալ) :

ԱՅՆՃԱՐ (1969) :

ԱՆԻ (1946-1955) :

ԱՆԻ (1965-ի Փետրուարին սկսեալ) :

ԱՆԻ (1969-ին սկսեալ) :

ԱՌԱԴԱՍ (1962, 1 թիւ) :

ԱՌԱԻՈՏ (1938-1946) :

ԱՍՏՊ (1924) :

ԱՐԱՐԱՏ (օրաքերք, 1937 Նոյեմբեր 7-ին սկսեալ) :

ԱՐԱՐԱՏ ԳՐԱԿԱՆ (1956 Յունուար - 1963) :

ԱՐԱՐԱՏ ՄԱՐԶԱԿԱՆ (1956 Դեկտեմբեր 17 - 1958 Յուլիս 1) :

ԱՐԵՒ (1953 Մայիս, 1 թիւ) :

ԱՐՁԱԳԱՆԴ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՒ ԵՒ ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆՑ
(1968-էն սկսեալ) :

ԱՐՓԻ (1953 – 1954, 3 թիւ) : Յետոյ վերիքատարակուած :

ԱԽԵԼԻ ԿԵԱՆՔ (1959 Յունուար – 1961) :

ԱԽԵՏԱԲԵՐ (1949–1950, 4 թիւ) :

ԱԽԵՏԱՐԱՆԻԶ (1961 Յունիսէն սկսեալ) :

ԱԽԵՏԻՔ (1932 Մարտ 28–էն սկսեալ) :

ԲԱԳԻՆ (1962-ի Յունուարէն սկսեալ) :

ԲԺԻՇԿ (1955 Յուլիսէն սկսեալ) :

ԲԻՒՐԱԿԱՆ (1965 Յունուարէն սկսեալ) :

ԲՈՂԲՈԶ (1927, խմորատիպ) :

ԲԱՆՈՒՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ (1940-ական թուականներուն) :

ԳԱՌՆԻ (1964 Յունուարէն սկսեալ) :

ԳԻՐՔ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՐՈՒԵՍՏԻ (1955 Դեկտ. – 1959) :

ԳԼԱԶՈՐ (1957–էն սկսեալ) :

ԳՐԱԿԱՆ ԿԱՅՉԵՐ (1956–1957) :

ԳԱՍՏԻԱՐԱԿ (1963 Յունուար – 1964 Ապրիլ) :

ԳՐԱԶԱՐԿ (1961 Սեպտ. – 1962) :

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՈՒՀԻ (1932 Հուն. – 1934 Փետրուար) :

Նոր շրջան 1947 Յունիս – 1968) :

ԵՕԹԸ ՊԱՏՄՈՒԱԾԻՆԵՐ (անբուական) :

ԵՐԳԻԾԱԳԻՐՔ (անբուական, սակայն 1961–1962 թուականներուն
լոյս տեսած) :

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ (1969 Դեկտեմբեր 28–էն սկսեալ) :

ԶԱՆԳՈՒ (1954 Յունուար, 1 թիւ) :

ԶԱՐԹՕՆՔ (օրաբերք, 1937 Սեպտեմբեր 26–էն սկսեալ) :

ԶԱՐԹՕՆՔ ՍՓՈՐ (1955 Փետրուար – 1957 Սեպտեմբեր) :

ԶԱՒԱՐԵԱՆ ՊՐԱԿ (1961–1962 Մայիս) : Յետոյ վերիքատարակուած :

ԷԶԵՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՐՈՒԵՍՏԻ (1965–էն սկսեալ) :

ԷՔՈՆՈՄԻԱ (1933) :

ԹԱՂԱՅԻՆ ՆՈՐ ԿԵԱՆՔ (1970) :

ԺՈՂՈՎԱԾՈՒ (1950–1954) :

ԺՈՂՈՎՈՒՐԴ (1932 Մարտ 3 – Յուլիս) :

ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ԶԱՅՆ (շաբաթաբերք, 1937–1939) :

ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ԶԱՅՆ (օրաբերք, 1942–1948) :

ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՅՆ (ամսաբերք, 1943, 4-5 թիւ) :
ԺՊԻՏ (1927) :

ԽՇԱՄԵՂՈՒ (1958, 1 թիւ) :

ԼԱՍ (1953, 2 թիւ) :

ԼԻԲԱՆԱՆ (1924-1935) :

ԼԻԼԱԿ (1929, խմբատիպ) :

ԼՈՅՍ (աշազուրկներու, 1932 Յունուարին սկսեալ) :

ԼՐԱՏՈՒ (1938 Յունուար - 1944 Յուլիս) :

ԽԱՉԲՈՒԽ (1962 Ապրիլ, 1 թիւ) :

ԽԱՐՈՅԿ (խմբատիպ, 1924, 1 թիւ) :

ԽՕՍՆԱԿ (1957 Սեպտեմբերին սկսեալ) :

ԽՕՍՆԱԿ ՊԱՏԱՆԵԿԱՆ (1969 Յունուարին սկսեալ) :

ՅԻԱԾԱՆ (1939 Յունիս- 1949) :

ՅԻԼ (1947 Յունուար - 1948 Մարտ) :

ԿԱՅՑ (1943 Մարտ - 1947 Դեկտեմբեր) :

ԿԱՅՑ (1960 Մայիսին սկսեալ) :

ԿԱՆԹԵՊ (1960-էն սկսեալ) :

ԿԱՆՉ (1971-էն սկսեալ) :

ԿԱՐՄԻՐ ԱՐՇԱԼՈՅԾ (1931-1932, 4 թիւ) :

ԿՐԹԱՍԻՐԱՑ (1925 Նոյեմբեր - 1927 Հոկտեմբեր) :

ՀԱՅ ԱՅՆԹԵՊ (1963-էն սկսեալ, Պէյրուք) :

ՀԱՅ ԳԻՐ (1939 Ապրիլ - 1944 Դեկտեմբեր) :

ՀԱՅ ԿԵԱՆՔ (1925) :

ՀԱՅ ՄԱՆՈՒԿ (1948 Յունուար - Մայիս, 5 թիւ) :

ՀԱՅ ՊԱՏԱՆԻ (1933-1935, 15 թիւ) :

ՀԱՅ ՊԱՏԱՆԻ (1952-1956) :

ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂ (1943) :

ՀԱՍԿ (1932 Յունուարին սկսեալ) :

ՀԱՍԿԱԲԱՂ (1958 Մարտ, 1 թիւ) :

ՀԱՐՈՒԱԾԱՑԻՆ (1954 Յունիս, 1 թիւ) :

ՀՈՍ-ՀՈՍ (1928 Յուլիս 15 - Դեկտեմբեր 30) :

ՀՈՐԻԶՈՆ (1935-1939) :

ՀՈՒՆՁՔ (1960 Մարտ, 1 թիւ) :

ՃԵՄ-ԱՐԻ (1937, քանի մը թիւ) :

ՃԵՄԱՐԱՆԱԿԱՆ ԿԵԱՆՔԻ ՏԵՂԵԿԱՏՈՒ (1962 Յունիսին սկսեալ) :

ՃՐԱԳ (1961 Յունուարին սկսեալ) :

- ՄԱՍԻՄ** (1947 Յունուարին սկսեալ) :
- ՄԱՐՏԻՆԱԹՈՒ** (1925–1964 Հալէպ, 1964–էն սկսեալ Պէյրուք) :
- ՄԱՐՏԱԿՈՉ** (1934, 4 թիւ) :
- ՄԵԶԵԱՆ** (1969 Մարտին սկսեալ) :
- ՄԵՐ ԿԵԱՆՔԸ** (1950 Յունուար – 1954) :
- ՄՇԱԿ** (1964 Նոյեմբեր – 1965) :
- ՄՇԱԿՈՅԹ** (1954–1955 Օգոստոս) :
- ՄՈՒՍԱ ԼԵՌԻ** (1962–էն սկսեալ) :
- ՑԱՌԱՋ** (1957–ին սկսած) :
- ՑԱՐԴՈՂՈՂ** (1932 Յունուար, 1 թիւ) :
- ՑԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱԼՊՈՄ** (1949–1961, Հալէպ, 1962–էն սկսեալ Պէյրուք) :
- ՆԱԽԱՔԱՅԼ** (1950–1951) :
- ՆԱՅԻՐԻ** (ամսաբերք, Հալէպ, 1941 Նոյ. – 1949 Պէյրուք, 1951) :
- ՆԱՅԻՐԻ** (շաբաթաբերք, 1952–էն սկսեալ) :
- ՆԱԽԱՍՍՐԴԻ** (1962–էն սկսեալ) :
- ՆՈՐ ԱՇԽԱՐՀ** (1951, 1 թիւ) :
- ՆՈՐ ԴԱՐ** (խմորատիպ, Նահր Խպրահիմ, 1 թիւ) :
- ՆՈՐ ԿԵԱՆՔ** (1957–էն սկսեալ) :
- ՆՈՐ ՄԱՐԱՇ** (1950, 2 թիւ) :
- ՆՈՐ ՈՒԳՈՒ** (1945–1946) :
- ՆՈՐ ՍԻՆԵՄԱ** (1959, 2 թիւ) :
- ՆՈՐ ՓԱՐՈՍ** (1925, 2 թիւ) :
- ՆՈՐ ՓԻՒՆԻԿ** (1925–1927) :
- ՆՈՒԻՐՈՒԽՄ** (1952–էն սկսեալ) : Ցետոյ դարձած տարեգիրք :
- ՇԱՐԺՈՒՄ** (1950 Ապրիլ, 1 թիւ) :
- ՇԻՐԱՋ** (Այնար, 1965–1966) :
- ՇԻՐԱԿ** (1956 Ապրիլին սկսեալ) :
- ՈՎԱՍԻՄ** (1925 Մարտ – 1926 Փետրուար, 12 թիւ) :
- ՈՎԱՍԻՄ** (1964) :
- ՈՒՍՍԱՆՈՂ** (1949–էն սկսեալ) :
- ՈՐԲԱՇԽԱՐՀԻ ԱՍՏՂԸ** (1925 Մարտ – 1931 Նոյեմբեր) :
- ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՐՁԱԳԱՆԳ** (1936 Դեկտեմբեր 1–էն սկսեալ) :
- ՊԱՏԳԱՄԱԲԵՐ** (1956–էն սկսեալ) :
- ՊԱՏԿԵՐԱՋԱՐԴ ՕՐԱԳԻՐՔ** (1930) :
- ՊԻԾԱԿ** (1960, 2 թիւ) :
- ՊՐԻՍՄԱԿ** (1951 Փետրուար – 1952 Գեկտեմբեր 27) :

ԶԱՀԱԿԻԲ (1929 Յունուար – Յուլիս 15) :
 ԶԱՀԱԿԻՐ (1951-էն սկսեալ) :
 ԶԱՀԵՐԹ (1966 Ապրիլի սկսեալ) :
 ԶԱՆԱՍԵՐ (1937-ի աշումն սկսեալ) :
 ՌԱՀՎԻՐԱՅ (1960-ական թուականներուն) :
 ՍԱՀԱԿ-ՄԵՍՐՈՊ (1927 Նոյեմբեր – 1931, 1933-1934) :
 ՍԻՀՈՒՆ (1930 Յունուար – 1931 Յունիս) :
 ՍԻՆՔ ԱՇԽԱՌՃԵՆ (1957 Յունուար, 1 թիւ) :
 ՍԻՆՔ ՄՔՈՓ (1957, Ապրիլ) :
 ՍԻՆՔ ՎԵՊ (1956, Հոկտեմբեր) :
 ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ (անքուական, 1 թիւ) : 1940-ական
թուականներուն :
 ՍՊԱՐՏԱԿ (1940-41, 4 թիւ) :
 ՍՓԻՒՌԻՔ (1958 Ապրիլ 4-էն սկսեալ) :
 ՎԵՐԵԼՔ (1950, 2 թիւ) :
 ՎԵՐԵԼՔ (1961 Մայիսի սկսեալ) :
 ՏԵՂԵԿԱԲԵՐ (1956) :
 ՏՈՒՆ (1922 Սեպտեմբեր – 1924) :
 ՑԱՅԳԱԼՈՅԱ (1951, 4 թիւ) :
 ՑՈԼՔ (1967-էն սկսեալ) :
 ՓԱՐՈՍ (1951) :
 ՓԻՒՆԻԿ (1924-1925) :
 ՓՈՐՉ (1947, 1 թիւ) :
 ՊԵԿ (1963-էն սկսեալ) :
 صدى الطالب (1963-էն սկսեալ) :
 زارتونك (1958) :
 2001 (1970 Ապրիլ – 1971) :

ՏԱՐԵԳԻՐՔԵՐ

ԱՄԵՆՈՒՆ ՆՈՐ ՏԱՐԵՑՈՅՑ (Ե. Տօլպագեան, 1937-1940) :
 ԱՄԵՆՈՒՆ ՏԱՐԵԳԻՐՔԵՐ (Կարօ Գեորգեան, 1954-1968) :
 ԱԼՊՈՄ-ՏԱՐԵԳԻՐՔ (Ազգ. Ռուբինեան Վարժ.,
1966-67-էն սկսեալ) :
 ԱՐՓԻ (1964) :
 ԴՐԱԶԱՐԿ (1967-1968, 2 թիւ) :

ԼԵՒՈՆ ԵՒ ՍՈՅԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ ԳՈԼԵՃԻ (1965-Էն սկսեալ) :
 ԿԵՆԱՅ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ (1960-1964) :
 ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԿ (1947-48, 1949, 1957) :
 ՀԱՄԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԿ (1939-1940, 1951-1953) :
 ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ (1970) :
 Հ. Բ. Բ. Մ. Ի. ԼԵՒՈՆ Կ. ՆԱԶԱՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ
 (1962-63-Էն սկսեալ) :
 ՀՈՍ-ՀՈՍԻ (1929) :
 ՄԻՋՆԱԲԵՐԻ (1957, 1959) :
 ՇՆՈՐՀԱՑ ՑՈՂԵՐ (Ե. ՄԱՐՔԻ, ՊԵՂՐՈՒՐ) :
 ՈՍԿԵԳԵՏԱԿ (1945, 1946, 1948) :
 ՈՒՍԱՆՈՂԱՑ (1936-1938) :
 ՍԻՓԱՆ (1964-Էն սկսեալ) :
 ՍՈՒՐԻԱՀԱՅ (1929) :
 ՏԱԶԱՐ (1964-65, 1965-66) :

FIFTY YEARS OF ARMENIAN PRESS IN LEBANON

(1921-1971)

ARDASHES DER KHATCHADOURIAN

This article tries to give a general view of the Armenian press in Lebanon from 1921-1971. During those 50 years more than 175 Armenian newspapers, periodicals and almanachs have been published, of which some have ceased publication. At the present some 60 Armenian newspapers, monthlies and almanachs are being published in Lebanon.

The history of the Armenian press in Lebanon is given in consecutive decades. In each decade we see the important problems which Armenians living in Lebanon have faced and the reactions of the press. The author names the leading newspapers and periodicals of that decade, giving some information about the duration, the program, the editors, the contributors, and making a brief appreciation of that press.

The writer puts a special emphasis on the achievements and defects of the Armenian press in Lebanon.

The article ends with a list where almost all the Armenian press in Lebanon are mentioned in an alphabetic order, giving also the periods of their duration.

